



Ա Մ Ա Գ Ի Ր

Ա Ր Ա Վ Ա Գ Ի Ր
Ը Թ Վ Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր
Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր

ՀԱՅՈՂԻ ՏԱՐԻ
ՀՅՈՒՅՆ ՄԻԱՄԱՅԻՆ



Յ Ե Ր Ո Ւ Ե Ր Ե Ր
Ի Տ Պ Ա Ր Ա Ւ Մ Ր Ա Ր Ա Ր Ա Ր Ա Ր
1869



Ա Յ Թ Օ Ւ

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԶՈՐՈՅ ՏԵՐ
ԲԻ 8.

ՕԴԱՍՏԱՆ 31.
1869.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն . Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ե Ւ Գ Բ Ա Տ Ա Կ Ա Կ Ա Ն

ԳԵՐ - ԽԱՀԱԿ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ԱՐԺ - ՑԻՄՈԹԷՋՋ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՄԷՇԱՆԵՆ

Երացաւեր եւ բազմատաղնառոց
բացախցոյթենէն զինի՝ վերջապէս ող
ջամփ ժամանեցին ՚ի 11. Վաճառու շա,
արշատամի տառապակիր ուղեւարնեւ
թը . Խիստ հետաքրքրացարժ և հարցուա
պիտական են իրենց պատմութ տեղին .
Կո թիւնները իրենց հանդիպած գեղոց
քերը և կրօն տառապահները , բայց
քովանդակը ընթերցաւէր հասարա
կութեան հաղորդելը ժամանակի կը
կարօնի + Ուստի առ այժմ պատշաճ
՚ի համարիմք , մեր խոտումնեւ համեմ
տառ , միայն իրենց մերադարձի հա
մառաւ պատմութիւնը հրատարակել
պահի մի կարեւոր ծանոթութիւնակ
հանդերձ , լրականաբ տեղէ կագրի

հրատարակութիւնից առիջ ժամանակ
կի թողով :

Ամուսինոյ կամ Հասկէշատանի եր
կիրը , այն մասց ողոյ քնակիչք քրիս
տոնեցաց են , չըրտ մասի կամ նահանդիք
կը քամնուին : որոնց ժամանակ մը մէկ
ժամանուոր միայն կը տիրեր , և այս
ժամանուորութեան ժամանդը Այզու
մոնէ մերան կը համարուեր : Եւեաց
չորս առանձնին իշխանապետոց ձեռ
քով կը կառավարուեին մինչև՚ի թէռ
դարու թագաւորը , որ իւր քաջալու
թեամբն և հնարագէտ համեմարեղու
թեամբը չըրտ նահանդոց մէկէն ար
դից իւր թշնամիները յալլթերով : Դակ
յետ անոր վախճանին՝ նեղբին պատե

բազմեւը կրկին ծագելով, դարձեալ
չըս իշխանապետք կամ թագաւորք,
ինչպէս ովզոր են իրենք կոչել, կը տի-
րեն առանձինն չըս մասերուն ինք-
նագլուխ կառավարութեամբ : Եւ ա-
ռնեք են նահանգեաց անունները . կո-
ճամ, Շա, Ամարա և Խէկիրի : Ասոնց
մէջ ամենէն ընդարձակին է Ամարան,
որուն կը տիրէ ապատամբ իշխանը
Վակչիմ Խօփազին, որ յետոյ ինքզինք
թագաւորք հրատարակեց Թէքիւ- Լոր-
դիս (Պէտր) անուամբ՝ առանց օծման
և օրինաւորութեան : Ասոր իշխանու-
թեան տակ Պիլետայու երկրին մէջ
Թէքիւ-Հէմ (Կոօթ լսուած եկեղեցւոյ
քով մասցին Պէտր . Հարք տարիի մը
չափ յետին խղճութեան մէջ, որոնք
ոչ աւտուիք և ոչ հագուելիք ունեին
օրինաւորապէս + շատ անգամ՝ անօ-
թութեան ալ ենթակայ կը լսային . և
թէպէտ գանգատանաց թղթեր խրա-
կեռվ Թէքիւ-Լորդիս իշխանին և ի-
րենց ողբանելի վիճակը յայտներով ի-
րենց վերադարձը կը խնդրէին, նա զա-
նազան պատճառներով կը համոզէր զի-
րենք որ համբերեն . երբեմն կը սէր՝ թէ
ժողովք պիտի կազմեմ ձեզ համար,
կամ հոս պաշտօնիւ վար կը դնեմք,
կամ պասուով ձեր երկիրը կը իրա-
կեմք, երբեմն ճանապարհներուն դոց
ըլլալը կը պատճառէր, և երբեմն կը
խնդրէր որ քիչ մը սպասեն, որպէս զի
կարողանայ երկրին առուբքերը ժողվե-
րվ փառաւոր և արժանաւոր կերպիւ-
զիրենք յուղարկել : Ուստի հրաման կը
խրկէր իւր մարդոց որ առ ժամն հազա-
րաւոր ոգէպահիկն տան իրենց լսու եր-
կրին սովորութեան : Ուստի ամենեւին
օգուտ մը շրբն թախանձանքին յի-
շեալ իշխանին քով, որ իւր մաս
նաւոր դիտմանցը համար կ'ուշացնէր
տառապեալ սուրբ . Հարք ցանկսով, մե-
րապարագու :

Ու երջապէս, անցեալ մարտ ամսոյն
Ու ուսովայի Ենդ զից հիւպատուը իւր
նամակուղը թէ կրիի իշխանապէտին
յայտնած ըլլալով ճամբռուն բաց տա ա
պահով ըլլալը, կը հարկադրէ որ լուր
խրէ Եմարայուտ իշխանապէտին, որպէս
զի իւր քովն եղաղ Հայ կարգաւորները
ճամբայ հանձ իրենց երկիրը դառնալու
Ըորմէ ստիպեալ թնէքիչ կրտքիս հրա
ման կը խրիէ նամակու մի Պէլիսա,
և ճամբռու դնել կուտայ զիրենք պա
տուաւոր իերպիւ, և երկու ջօրի պար
գեւելով, որոնք ԳՅ առուր մէջ մէծ
տամանակրութեամբ կը համանին թէ կ
րիի երկիրը Վայուա մայրաքաղաքը, ուր
կը տիրէ Տէճաղման Քասաս իշխանաչ
պետը « Այսն միջոցին Վայուա ըստաւն
հին քարարը գտնուելով ինըր, որ
հինգ ժամ հեռաւ է մայրաքաղաքէն,
երբ կ'իմանաց Հայ կարգաւորաց գա
լը և անոնց թէ զինքը և թէ Վ.թ.
առմի հին եկեղեցին տեսնելու փո
փառնին, հրաման կը խրիէ որ գանդ
Հան հպանելնան՝ նախ եկեղեցին կիր
թան, որ համբաւաւորէ իւր մէկ
հին արձանագիր քարովը, որու հաւ
մար Ումիկսի տրուած տումարաննեաց
պատուիրանաց տափուտակն է կ'ըսեն.
յետոյ անկէ դուրս ելած ժամանակէ
նին՝ հարիւրի շափ եւրոպական կը զ
թութեամբ նոր վարժուած երկու
կարգ զօրոց առաջնորդութեամբ կը
մօտենան Քասասն իշխանապէտին բառ
նակած տեղը, որ տեսնելով զիրենք հեռ
ռաւանց՝ կը փութայ ինքն անձամբ ա
նոնց դիմաց, երեք անգամ գէափ գե
տին խոնարհելով Դեր, Լայիսիկոպասի
ձեւացն եղած խաց կը համբուրէ և ու
րով զնա կը խազակնքէր, և կ'առնու կը
տանի զիրենք իւր վրանի տակ, որոնց
նոյն գիշերը հանգստանալու համաց
զառ վրանի մի և պատրաստել կուտայ
իւր վրանին կը, և մեծածախ սեզաք

նով կը պատուե զիրենք և չետեւեալ
օրը զինուորական երաժշտութեալ խ. մ.
բով և արտաքոյ կարգի հանդէսով կը
առնի վառա մայրագոզութը, և հոն
յասուկ տան մի մէջ հանդատացնե-
լին եաըը, ինըը կ'երթայ իւր արգու-
նիը և 12 ուումբ նետել կուտայ ՚ի
պատիւ և յուրախութիւն տուրբ
Հարց: Ե. յասիսի հանդէս և ընդունե-
լութիւն առաջնին անդամն է որ տե-
ղի ունեցած է Համբէշու երկրին մէջ,
ուրիէ յայտնի կ'երեւի նոր թագաւոր-
քին մէծ համակրութիւնը առ ազ-
գըն Հայոց, մանաւանդ առ սուրբ
Շ. թուն Արքասաղէմի, որուն երախ
տապարա կը դաւանի զինքը:

Ղրկու անդամ աննց տեսութեան
կ'երթոց ութ աւուր մէջ որ հնո՞ւ մը-
նացին : Առաջին տեսութեան Գեր-
ուուրը Նալբ կը նույիրեն անոր իրենց
քով մնացած առուրք քաղաքիս ընծաւ-
յացուներէն , որոնց մէջ կար առուրք
Ասեփաննոսի մասաւնքը կըսղ ոսկեղջէն
իւաչ մի գ զնգդայն քարերով զարդա-
րեալ , ան ալ իւր վզէն ոսկի փոքր
խաչը համելով Կեր . Խահակ եպիս-
կոպուաին վլաս կը համիէ : Խակ երկրորդ
անդամ գալուն որ վիճենք համբայ հաշ-
նելու համոր էր , իւր առ առուրք Ա-
թոռն ունեցած շնորհապարա զգաց-
մունքները յայսնելով , և յիշելով թէ-
ստուրք Աթոռը մեծ իրաւունքներ ըս-
տացած է : Նալբէցու ազգին երախտա-
գիտաւթեան վերայ , որոնցմէ ստուրք
կրուապէ մի մէջ խնակով վանակած
նաց հանապազօքեաց հացն ու առա-
բաւար անյիշտակ գարուց չ վեր կը
հոգայ , վասն որոյ կը ցաւէր որ նոյն
միջնցին 20 հազարէն տակի արծակէն
գրոշմ բէալ թէ Նշիպսոսի բարձր ,
իշտիվին շննարացուաց և թէ անկէ
գալիք խստի տօնաթնորդին գալստեան
համար ծախս ըներայ . էք կարեր իւր

երախտագիտութիւնը արդեամբք ցցց
տալու սուրբ Վահովին, այլ խոստա-
նալով ուրիշ բարեպատեհ առօթիւ-
կառապելու ։ բովն եղած հազար բե-
ալը իրու ճանապարհի ծափը Պեր։
Հարց կը չնորհէ, միանդամյն և նե-
րողութիւն խնդրելով. և բաց անկէ-
երկու զարդարուն ջրի հեծանելիք և
երկու ալ բեռանց համար կը պարգե-
ւե։ Ա. և կէս ժամու չափի ճանա-
պարհ հետեւնին կ'ընկերանայ իւր բա-
նակաւը. և բաժնուելու ժամանակ
ջրիներէն վար իշխալով Պեր։ Հարց՝
կ'օրհնեն նախ գՏէճազմաչ Քասասն
իշխանը, մաղթելով Այսուծյա անոր
զինուցը յաջողութիւն. նոյնպէս օրհն-
ելով գրովը բանակը կը խրախուսեն
զիրեհը բուն իրենց լեզուաւ, զոր բա-
ւական գիւրութեամբ կը խօսի Վարժ ։
Տիմօթէոս վարդապետը. և կը յորդու-
րեն հաւատարիմ մնալու իրենց տիրու-
թը և մի բնաւ. Խէքլէ-կրդիս իշխա-
նին և կամ ուրիշ բռնաւոր իշխանի
մի թե լաղդրութեանց խարուելով ա-
նոնց հետեւնին, որոնց վախճանը մի և
նոյնը պիտի ըլլայ, ինչպէս եղաւ Խէ-
ռոդորոսինը. Տէճազմաչ կը բաժնուի
յանձնելով իւր գերապատիւ հիւրերը
Տէճա-Պարեա փոխանորդին, որ իւր
յատօւկ վաշտովը մէկ աւուրդ ճանա-
պարհ կ'ընկերանայ մինչեւ ՚ի Պիհիզա։
Հոն հասնենուն ըստ սովորութեն աշ-
խարհն Պեր։ Հարց զգեստաւորեալ
կ'օրհնեն պատերազմական նորաշէն
թմբու կը, որու մենք յարդ կ'ընծայեն
իրենք, և ՚ի պատիւ որոյ վասաւոր
հացկերացին մի կուտայ փոխարքայն
առջայն բոլոր հասարակութեանը ։

թագաւորը արդէն հրամանագրեր
իրկան ըլլալով մինչեւ Այսաբայ առաջ
մասագրութիւն գտնուած քաղաքաց պիտ
աերուն, և մեծ և արժանաւոր պատ
ու ուժ, որից անեղին է եղաւ, արեւը,

Հ ո՞ն սահմանագլուխը սպասեցին ըստ պատուիրելց թագաւորին՝ կազմուու մէն գալիք խպոի նոր եպիսկոպոսին, որու յանձնուած է ապէշտումու, առաջնորդութիւնը, և անոր հետ տեղ սպակեցան, և ըստ յորդորանաց թագաւորին ժողովակ մի կազմելով առաջնորդին հետ եղող եկեղեցական ներով, խօսեցան հոն մեր Գեր, Հարք Հապէշտումու մէջ կրօնական զեղծմանց վրայօք, և իմացուցին առաջնորդիմ գւնեցած պարտաւորութիւնն ները և առանձինն եւս խորհուրդն ներ տուին անոր յօդուու իրեն և բռը բրկի, որու վրայ մեծ ազդեցութիւն գտնի ։ ։ ։

Ա Կհմանագլուխն մինչեւ ՚ի ԱՌուսով թէպէտ և երեց առաւք ճանապարհ է և երկու առաւք մէջ շտապաւկը համանին, բայց գժրազդպարար ոսյն ծովահացեաց քաղցին ոգոր գէց ըլլաւ լով երկուքնին ալ կը հիւանդանանն և 15 օր հոն մազով կ'անցնին շտգենաւով ՚ի Դհոստէ, ուր կը գտնուի մեծապատի. Այլ ցեան Տօքթօր Թրան կուլի է ֆէնտին կրօպանգինուազըսեցի որու խնամու գարբաններովք իրենց կասարեալ առողջութիւնը կրուտանան: ուստի չենք կրնար զանց ընել Գեր չ սուրբ. Հարց և սուրբ Վիժուուց առ նորին ՈՒեճապատուութիւնն ունեցած շնորհակալութիւննին հրապառակաւ, յայտնելու, որ ինչպէս առաջնորդ առաջնորդ մէջ կրօպատին կողմէն եւ առաջնորդ մէջ կը գտնուի կը փութան իրենց անմիջապէս այցելութեան գալ Վահմ. Ծնկհամառ Հիւապատին կողմէն եւ կած շնորհ համակարութեամբ և յարդութեամբ կ'ընդունի զիրենք, և կը մատուցանէ Վեր և Հարց Վնդզիս Վաստին քորա ծոց Պաշտօնէին կողմէն եւ կած շնորհ համակարութեան գիլը ապղեալ առ Վեր Հարց ։ Արամին Երամէնէտէւ Վատառ հասած ժամանակին իրենց վերակ գարձի բարը նամակու կը հազօրգեն, Վնդհ և Հիւապատին, իսկ նա նոյն միա ցոյնին Եւրոպա գանահելով, նամակը պատաքին գուծոց Պաշտօնէին ձեռքը կը հանի, որ կը փութայ անմիջապէտ պասասախաննել և միշեալ շնորհակալութեան և ինգակցութեան նամակը կը խրկէ ԱՇէքանդրիա և Հետեւեկալ ուր փոխազարձ այցելութիւն կ'ընեն ինչ քը ՚ի տառ ՈՒեճ, Վշքեան Յակովը պայտին և նոյն օրը կը ներկայացնել զիրենք Վարձ. Խոսիվին հանոնց հաջութիւնը օդ մի ապէտած ընց պանամ-

րուսաղէմի Վասուածառուք վարդու պէտ, որ և նա անմիջապէս հետագրեց ՚ի առարք Վիժուա. հետեւեալ օրը երկաթութեալով մէկ առաւք մէջ կը հասնին Աղքիպատու: Մուսացանք ըստ լու օր թէ Վուամիսա թէ Դհոստէ և թէ Վուեիշ հասնելնաւ տեղունին անգղիական Հիւապատուք ու զած եին անոնց տերութեանը երթալ, բայց Գեր, Հարք իրենք փութացեր եին այցելութիւն տալ մանոնց, ուստի նոյն նը և Աղքիպատու ու զելով ընել, տեղէ ւոյն Վնդ, Հիւապատուք լուր խրկած է որ իւր տէրութեան կողմէն հրացանն ընդունած ըլլալով ինքը պիտի գայ զիրենք տեսնելու: Աշէքանդրիա եկած ժամանակին թէպէտ և եկեղեցին կ'իմեւանին, այլ Վետոյ կը ափակուին Վնդ, Վշքեան Յակով առ զային տուանը հանգատանալու և ոն կը փութան իրենք անմիջապէս այցելութեան գալ Վահմ. Ծնկհամառ Հիւապատին կողմէն եւ կած շնորհ համակարութեամբ և յարդութեամբ կ'ընդունի զիրենք, և կը մատուցանէ Վեր և Հարց Վնդզիս Վաստին քորա ծոց Պաշտօնէին կողմէն եւ կած շնորհ համակարութեան գիլը ապղեալ առ Վեր Հարց ։ Արամին Երամէնէտէւ Վատառ հասած ժամանակին իրենց վերակ գարձի բարը նամակու կը հազօրգեն, Վնդհ և Հիւապատին, իսկ նա նոյն միա ցոյնին Եւրոպա գանահելով, նամակը պատաքին գուծոց Պաշտօնէին ձեռքը կը հանի, որ կը փութայ անմիջապէտ պասասախաննել և միշեալ շնորհակալութեան և ինգակցութեան նամակը կը խրկէ ԱՇէքանդրիա և Հետեւեկալ ուր փոխազարձ այցելութիւն կ'ընեն ինչ քը ՚ի տառ ՈՒեճ, Վշքեան Յակովը պայտին և նոյն օրը կը ներկայացնել զիրենք Վարձ. Խոսիվին հանոնց հաջութիւնը օդ մի ապէտած ընց պանամ-

լրաբով և Վայնպէս Առաւաց Բնդհ և Հիւպատովը կը պատառէ զիրենք իւր այցելաթենէ ամբու և և խիստ մեծ փառ փարանօք ու թափանձանօք կը իննդրէ նոցին Դերապատութենէ իրենց ճանապարհորդութեան պատմութենը ու որոց համառառաւթիւնը կրտտիպութ շնորհել Եթօք ։ Տիմօթէա վարդապէտոց նոյնպէս առաջ էր նաեւ ՚ի Շնոտէ Ոլեցեան Սեծ ։ Տօթմոր Ջրանկուլի եֆենօփին ըստ նորին իննդրանաց ։

Վզէ քանադրիպայէն մեկնելով հասան ՚ի Յոպակ և ուր շաբաթ մի յառաջ Մմեն ։ Արքազն Պատրիարքը սուրբ Շառոցս Թարգմանն Երժ ։ Անտմէնու վարդապէտն ու Երժ ։ Լզեկիւլ վաղդապէտը խրկած էր ՚ի պատիւ ու ցաւ Հնան եւս ինչպէս արժան է, թէ ազգայնոց և թէ օտարապէի հասարակութեան բլիստրուրաց կողմէն չերմ ընդունելութիւն գտնելով հետեւ եալ օրը ճանապարհ ՚ի ելինեն ։ Վաղդապին մէջ անմիջապէս ասպածաւեցաւ Դեր ։ Հաց մօտակայ գալուստը հասորակութենէն բազմնէն փուռ թացին գէմ ընդ առաջ մինչեւ ՚ի կուլիս բառաւած կանուրը ։ Նոյնպէս և Մմեն ։ Արքազն Պատրիարքը իւր և Շաբանութեան կողմէն ընդառաջ խրկած էր զի Երժ ։ Կարապէտ և զի Արքակ առաջանաւ մին արձակ և միսան տասնաւոր Սյոն պէս ։ Արքազն Պատրիարքը իւր գոհութիւնը և շորհակալութիւնը յացնելով վերջացաւ ընդունելուր թեան պրաշարժ հանգեցու ։ Ո որ և կը փութեանք Արօնի միջոցաւ ընդհանուր ազգի իւր հազարդելով նոյն առաջախութիւնը ու պատիւթիւնը պարզեւել ։ Եկեղեց չէնք համարին նմանապէս զետեղել այս աեզ Արքակ ապաց կարդացած արժակ և շափառ ուր ուղերձները ։

Ույ օրինակ հանդէսդի մոտան ՚ի սուրբ քաղաքն ՚ի ձայն զանդակաց մինչեւ ՚ի վանա ։ և ապա եկեղեցական թափօրիւ մօտան ՚ի սուրբ եկեղեցին ուր հասնելուն թէ ողջոյն Արքա նութեան և թէ նոցին Դերապատուու-

թեան պրաերը կը բարախիւն փոխառ դարձ քաղցր գորովով ու հոգեւոր ու բախութեամբ ։ Հնան իրենց գոհարա նախան ազօտքն և ուխտելնին իրատ թէլէն զինի ։ իւրաքանչիւր հարց և եղաքարց հետ ողջագութելով և սուրբ համբուրի զիրաք գրեարք գրեկելով պատաշարք տեսարան մի կը ներկայացնէն ։ Այն միջոցին Վմեն ։ Արքազն Պատրիարքը իւր վէ հարանին մէջ կը սպասէր զիրենք ընդունելու ։ ու ուր գորաց քաղցրա ձայն երգերով և բոլոր Վարանութեան և ՚ի պատիւ եկուղ հիւրի բուն ընկերութեամբ եկան ։ Հան օրբազն Հայրը գէմ ընդառաջ պատով եկեղեց և սուրբ Հարց վիզէն պլուելով և ուղարքութեան և գորովց քաղցր արք տասնունիներ հոսելով զիրաք համբուրաց ցին ։ ու ապա առարան զիրենք պատա բիստրարանի ընդառաջականութիւնի երջանի գալուստ իւր կարդակ առաջանաւ մին արձակ և միսան տասնաւոր Սյոն պէս ։ Արքազն Պատրիարքը իւր գոհութիւնը և շորհակալութիւնը յացնելով վերջացաւ ընդունելուր թեան պրաշարժ հանգեցու ։ Ո որ և կը փութեանք Արօնի միջոցաւ ընդհանուր ազգի իւր հազարդելով նոյն առաջախութիւնը ու պատիւթիւնը պարզեւել ։ Եկեղեց չէնք համարին նմանապէս զետեղել այս աեզ Արքակ ապաց կարդացած արժակ և շափառ ուր ուղերձները ։

ԳԵՐԱՊԱՏԻՒ ՑԵԱՐՔ ։

Վարք պատեն Հայ երախտագէտ պիտա աքախութեան անդրագարձ ցւացում մը կը նուիրէ ազգառեր եւ անձնուեր Հարց գոհոցդ ։ որոց պատկար եկեղեցներ երիաք ժամանակէ զիրաք գրեարք ժամանակէ զիրէ

կուած՝ և գրեմէ զՁեզ վերասին չը
տեսնելու շափ յուսահաստոթեան ա-
նողոց ճիրաններուն մատնուած, մինչ-
դեռ կոկծագին կը հառաջէր, և մի-
անգամայն յուսոյ արագասլաց թեւե-
րով Հերդ Դիրապատուաթեանց ող-
ջամբ գալստեան համար ամենակա-
լող Արարէին տիեզերասաստ գահը կը
բարձրանար չերմագին պաղատակներ
մատուցաննելու և ահա յանկարծ կը
տեսնէ զՁեր Դիրապատուաթեանց
երկնոյին ամենազօր հրեշտակին ա-
ռաջնորդութեամբ եկեալ հասեալ ի՞
գոգն Խօնի մօրն անարասի, ուստի
այն որ քանի մը օր առաջ ծանրաթա-
խին կացութեան մը մէջ բարերար
յուսոց եւ անդութ անյուտութեան
զգացմանց իրեն ներշնչած այլայն-
թիւնը փոփոխակի իւր երեսին վրայ
նկարելով չարաշար կը տագնասպէր,
այսօր միաբը իրեն թարգման համգի-
ասայննելով կը գոչէ անոր լեզուին մի-
ջոցաւ . “Այս ուրախութիւն որ իմա-
է, լցեալ ե ո , Յովհաննու մարդարէի
բացագանչութիւնը իրեն յարմար դա-
տելով Այս շափս բաւական է, Դիրա-
պատիւ Հարդ, մեր սրտին մինչ ցարդ
կրածները յաստնելու և այժմեան ու-
նեցած անբացատրելի ցնծութեան և
բերկութեան մեր վրայ ըրած ապաւո-
րութիւնները Ձեզ հայրենանուէր և ՚ի
սեր ազգին մահու շափ քիրան թափող
Հարցդ ներկայացնելու համար ։ Խոյլ
տուք պորեմի ինձ այժմ բարձրացու-
նելու իմ ձայն առ կատարին մեր
խնդրուածաց առ բարեգութ Աստ-
ուածն ամենից և ձանելու անոր մեր
այժմեան ունեցած գոհ սրտէն բղասած
անբին և անտիեզծ օրհնութիւննե-
րը և միանգամայն Ձեր պատական
կենաց համար մաղթելու, ինչ օր արդէն
մեր սիրով կըդայ :

և Արարիչ, դուն՝ որ քու ամենաստե-
ակամքրդ ամենայն ինչ դիսես ա-
գուն՝ որ ծովու ահեղասաստ ալեաց
բռնութելը մատնուած ինեղէ արտրա-
ծոյն տղնական ես, դուն՝ որ յամաքի
վրայ ամբարշտին բռնութեն մպանա-
ած ինեղձէ և ակնոր ծեռակերտիդ ձեւն՝
կը կարկառեա, դուն՝ որ մարտագոռ, կը
բաւակարակին մէջ անիրաւին ահապկուն
և արդարութեան համար պատերազմն
զին նիզակակից եւ, դուն՝ նըշպէս որ
նախախնամական բարձր բազկուդ
բարեկ համեցար նսվու ապատնալիքնե-
րէն և յամաքի երկարատեւ և մահա-
բեր տառապակներէն փրկելուա այս
երկու ծառայններդ Դաճէ եւս այսու-
հետեւ պահէլ զանոնք ՚ի խնամն բռն
բերար գետութեանդ, տալ նացա խոնէ
շեալ անդամաց կատարեալ համգառու-
թիւն ։ Փօրձատրել անոնց կատարած
այս ներկայ չնաշխարհիկ և աստուա-
ծահաճոյ աշխատութիւնը պարզեւե-
լով աստ անոնց կենաց բարօրութիւն
մինչեւ ցմահ . . . և արժանացուցա-
նելով զանոնք և անդ քաւկին անկառած
բարեայ, յաւ խենական վրա ացգ և
լուսափայլ տեսութեանդ, որ փափա-
գելին, անենցալին և ցանկալին է ամեւ
նայն մահկանացուաց և անմահից ու Ա
. . Օքեզ կ'օրհնեմք Արարիչ Աստ-
ուած, զքեզ կը փառաւ որեմք երախ-
տագէտ տրտիւ քո շնչին և միանգաւ-
մայն քեզ համելի արարածներս այժմ՝
քո բարերար մարդասիրութիւններ, կը
խնդրեմք Տէր, պահապահդ տմենայնիք և
յաջողութիւն տմեն օրինաւոր, ձեւու-
նարկութեանց Հայ արքին ՚ի վրա պ
անուան քու

“ Ա. Ա. Տէր Անդիման
14 (Օկտոբերի Տիգրանինիոյ) ԱՀ Ժամա-
1869 տի ۱ ” Այս այժմադիւն 1
ամ 1 ”

Ե Կ Ա Խ Ն Դ Ո Ւ Թ Խ Ի Ն

Ըստ եղանակիկ դարձ յեթովայից Տ. Սահակայ անձնանուեր Սրբազնա Արք
հայուկուուսի և բարեխան Ցիմոթեոս Վարդապետի :

Քնարերգութ Սրումեան + զբ կոյք ՚ի խոր տիրութեան +
լարեցէք ոն ձեր կիթառ երգել նոր երգ խնդութեան +
Դուագեցէք երգաբանք այսօր զայս մեծ ցնծութիւն +
քանզի արփին ծագեցաւ ծովի ծայրէն յոյժ փաղփիւն +
Եւետեց նա զգերձ դարձ Ղայիսկուպոս Հօր մերս +

Տեառն մեհ Սահակայ և զընկերին իւր արգոյ :

Օ արթիր հապա սուրբ Արօն և միրու առ դու այս լուրէն +
խրախոյս կարդա բերկանայ Ղցգիս Հայոց համօրէն +

Եւետէ զայս Հայերուն + որք են ՚ի ծագս աշխարհաց +

որ մերթեն շըստ հոգ և վիշտ լինին ընդ քեզ ցնծազգեաց +

Եւետէ և պանծա միշտ յուշ ածելավ այն խօսքը +
զոր կրկնելով յանձն առին Ծրբանից խնդիրը +

“Ո՞ք Ձեր սիրով հայրենիք բարեկամ և ընտանիք +

յափշտակեալ կը մոռնամք հուր մահ անդունդ և աղիք” +

Ուրոն համար ալ գողցես հայրենափօռ Ղցղչէն +

ուրախութեան ժպիտով ձան կ'արձակէ Մասիսէն +

“Եւ Ես ընդ այն արդարեւ չեմ զարմացեալ սոսկ միայն +

զի կամք և հաճութեամք ՚ի փորձութիւն լընթացան +

Եւ առաւել ես ընդ այն պանչացեալ եմ անհուն +

զի մարդիկ գիրդ լիւալ գոյց և ՚ի լերանց հովասուն +

Ղցին կամք բնակիչք հրաշէկ դաշտացն Ղցմովկեայ +

որք զերթ ազատ երեց սնան յափունա Ծրբառայ +

Ծնկեցան ո՞հ + յանապատ հրաշէկ երկրին Ղցդիկայ +

կապեալ ոտիւք և ձեռաք պէտ զողակէզ Ղցտուծյ +

Հաց նեղութեան ո՞հ աւալը և զիերմ ջուր անձկութեան +

խստարգել ՚ի տուէ և լզգիշերն յարգելան +

Ղնկերկութ հանապազ ննջեցին ո՞հ անվերմակ +

գետնախշտիք լինելով ամիս հինգ ու ամս երկեակ +

Տապէ մուաց և այնպէս յոյժ խնդութեամք մինչեւ ցայս +

ակն յանդիման աշխարհի տարփն անձուկս լզմեծ զայս” +

Եսով միայն բաւական չէ մեզ պարծանք ով սուրբ Հայք +

ահա նաեւ ալէ զարդ Ծերունին մեր ողբերգակ +

Ղնելով իսկ խնդութեամք կ'ասէ զայս բան գովիստից +

“Ո՞ւնկանաց արդարեւ ննեալ գորա յաշխարհի +

զիւրեանց անմոն յիշպտակ թողին ՚ի սէր Հայ ազգիու

Այսափի ուրիմն պարծանաց զի՞նչ տրիտուր փոխարէն ,
միաբան Հաղը Այդինայ , տալու եմք մեր անդրէն .
Եթէ ազ ջերմ մազդժաներ ի ուրը տրտէ յաւիտեան ,
մաստուցանել առ Այսուած որ ացա առ երկար կեան .
Կեցը ուրեմն Վեհ Ասհակ Այրազան Հայր մեր արհի ,
որ տիպ յանձնն կրեց ճիշդ անուանակյին իւր նախնի .
Եւ ընդ նմին կեցը միշտ տունն ազդիւ վտառառ +
Տիմումէնա տուրը հայր մեր ընդ Հօր ազդովն առա երկար .
Կեցը յաւերժ կեցը միշտ որ մեզ պարծանք եղան ճիշդ
տաներով , մհ , անուրտունջ ի ուր Եղիս պաշտօն վիշտ ...
Երդ համեցէր , ով տուրը Հաղը , ընդունել իմ արդադիր |
զմէր քրտանց փոխարէն իրբեւ պատէ երկնամիր :

14 (Օդուուի 1869 ամ.)

Իւ Անդրամանին Արքէլույք .
Աշու և Անանաւ վարժարուն :

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ ՏԱՐԾՆՔՆ

Յանի մի անգամ արդէն հրատարակած ենք Ա. Շթուցոյ մրաբան Գեր. Յակովը եսպիսկոպոսի հաւագրդած տեղեկութիւնները , զդոս զանազան ժամանակ գրած է մեզ հայաստանէն : ուր այցելսաթեան եղած է բաւական ժամանակէն ի վեր +

Այժմ եւս արժան կը համորինք իիշեալ պրազանի առ Վահն . Պատրիարքն ուղղեալ նոր տեղեկագրէն համարութիւն բազուածնել հետեւեալը ,

“Օքաղեալ ի գործս մեր շըմիք ի գիւղորէս և միփիմարեմք վլողձալք և զողորմելի բարեպաշտ ժողովուրդս մեր . արդարեւ ոչ այնչափ արդիւնաւոր , այլ յաւասմք Տէրասի , զի ի ժամանակին սերմանեալն մեր տացէ արդիւնս : Վհ , ոհ , ողբալի վեճակ , խրդ Զալիք Հայաստան , որ ունի զանմեղ ոչխարս և զգառնիս ոչ ասկաւս , այլ անվարժ , անձնադիր և ազգասէր հուվիւ ոչ բնաւ : Յիրաւի օրհնեալ մի ամիս Վագասիք գիւտեն թէ իւրեանց ոչխարս կայ հովիւ և շըմեցուցանէ ի վայրի գալարուն և ի հովանի վայրուն

բայց ամենեւին ոչ , այլ միայն լոկ առնուն , “ Զովիս քաջ զանձն իւր գնէ ի վերաց ոչխարս , իսկ համիս վարձկան . . . չե փոյթ նմա վասն ոչխարս ու Վհաւասի յայտնի երեւեցաւ : Վհ խարհ ամենույն բողջ երարձ վասն նահանգիս Տարօնյ ժաղագուդոց առ Օտևանեան բարեինամ Տէրութիւնն վասն նեղութեանց , զդոս կրեն յերեւաց տեղացի պալագեաց և Քըրդաց բռնաւորաց , բայց հավաաց չե ինչ փայթ Օսմանեան բարեինամ աէրութիւնն գթացեալ առ ուղէ յատկապէս զՄիւշլի Խամայիլ-Հագուի բաղեգործ ծերունազարդ Փաշայն յաշցելութիւնն լսէ ի պատգաւ մաւորաց ի կարին զնեղութիւն եւ զդաւ ժողովուրդեան Տարօնյ և խոռանոց ասելով , “ Տէրութիւնն զմեզ վասն այն յղեալէ , զի փոյթ կացուք ամենայնի : Այսունով ի գալն մեր զմնդիր ձեր կատարեցուք ; գուք գընացէր ի տունն ձեր ”

Յիշեալ Փաշայն տակաւին ոչ եկեալ ի կողման Տարօնյ , առաքէ յիւրա Ա. R. A. R. @

քարտմանըւը գիւղօրեաց կոսմակերէն՝
Յայսարաբաթիւն տոպեալ հայիրէն գրուի
վոր և մեք ընթերցաք ի քանի մի գիւղ-
զու . որոյ պարտաւոկաւթիւնն էր այս
“ Ա ի հոգոյ բ . Տէրութիւնն զծեղ
մուցած չէ . եռ չեզի համար եկած
եմ , մեց ամբնէն պերի է եկած եմ՝
կարին քաղաքը , և կ'ուղեմ բաշ առ
ձեզ ձեր հանդասաթեան համար :
սակայն յերեաց ձմերային հպանակին
արդելու եղանք և չի կարացինք վոր-
թալ բար . Տէրութիւն մոտ աւուրս
գուլ ունիմ ՚ի Ո՛տ չո ով ցաւ ունին,
եկալ քաղաքեցէ և մի երկիցէ յումե-
քէ , բայց միայն յԱրտաճայ և ՚ի թա-
գաւորէն իսկ եթէ որ այժմ
զեեցէ և ոչ բաղպեցէ և ապա առի-
ցէ թէ երկեայ յայս ինչ մարդոց , ո-
չինչ լի յայնմամ ճշմարտու-
թեամբ և ստուգութեամբ եղիցի ձեր
գանգաս և ոչ ՚ի հակառակութեանէ ,
որպէս լուեալ եմ . եթէ արագէս ըս-
տայք եղիցի , պատրաստ եմ ըստ ու
մենային կատարելու ։

Երդարագորով Փայան ՚ի 14 Յո-
նիսի եմաւ ՚ի Ո՛տ Համբիսիւ , գրազ-
րաստան մանկանց Երգերափ , որը միա-
նեասի շատիկ հագած էին Յետ եր-
կուց աւուրց ՚ի ։ Դրանէն եկեալ
Ո՛չքթուափ Ասմին յանուն կարնայ
Վալին և դյատուկ նամակին յանձնա-
րաբական ՚ի Ո՛ւնաստաֆոյ Ելեանախ
Փաշայէ յղեցի Ամիկինեան Ո արդան
աղային , որ ընթերցաւ և ապա ըւր
եկեալ գնացի առ . Ո՛չէ . Փաշան , մինչ
ետեն զմեղ ՚ի հեռուստ , որ նատեր
յանդիման Ո՛չ քաղաքին ՚ի վերոյ
թրան վրանաւ զգեցաւ զվերարկուն
եին գիմաւորել մեղ եւ նատայց առ
ինքն և եհարց զ՛Չեր Արբալնութե-
նէն և զմիաբանութեանէ և զմեր Լո-
րուասէմի կուսակալ Պալիք փաշայէ ;
որ գովիաց զնորին արթնութիւնն , ող

ջունիւ հանդերձ և այլն իսկ մեք զոր
ինչ հարին եր խօսեցաք և ՚ի գոլ գոհն .
վէին ելեալ ձեռամբն եռ մեղ հարկա-
դրեալ . ձ . աց ՚ի գոլ ուշակին երբ
համարինաց զմիզ նախ առնու և և մեց
զնա , չետա , վասն որոյ մեք առեալ
Ճեռամբ մերալ մասուցաք նման փո-
խանակ սրճյ , և այն և այլն չէ հարի
զամենայն գրել , որ ընդհանրա զմիզ ՚ի
պատին սուրբ ՚ի թեան ոյն և Չեր Արք-
բազուաթեան , որ և ողունէ քամենե-
սինագ : Երբ իմացաւ Յանելին մէէ
եկեալ եմ այցելութեն և տեղեկութեան
վիճակի մոլուիդոց , առաց . “ Ուրեմն
մեզի համար գոնդատ չշփրեառ խօսե-
ցաւ և ծանուց ՚Չեր , թէ՝ զժուզվուիցոց
նեղութեան պասմեալ արգէն լուայք +
ուստի քաջայսոյ եմ թէ հագացեազ
հայրաբար յապահովի կացաւսնիք ար-
գարսւթեամբ , որով և ես քաջալե-
րեալ ՚ի բարի անուանէ Ո՛հծութեան
՚Չերոյ գրեցիդ առ . Պատրիարք բարե-
կամն ՚Չեր , և այն և այն ։ Յոսի հրա-
մարեալ գնացի առ կրտսեալ Ո՛յու-
թասարլիք տեղայս , որ յղեաց մեզ
զմի Պալյութեալ և զնամակու առ Փա-
շայ Ո անայ , Պայտղիսու և կարսաց +
շմէ ՚ի կեպ մից մեզ գնալ յահնուիկ
կողմանան անցու շու յանձնեացուք չզ-
յանձնաբարական նամական : Ի հետեւ-
եալ աւուրս ակտութեան մերայ յղեաց
բարեինամ Փաշայն վասն մանկանց
գործատան զնական զոր բուշ : վասն
վարժապետաց զբաւամական և վասն
խալիքայից պարուեն , որը գիմաւորեւ
ցին զնա երգովք և այն ։ Շնորհակալ եմ , Որքալն Հայք , զմի
վասն ամենայն նու բրասուութեան ոչ
ուսպեալ եր զաղահովսդիր կմնաց ախօ
որով և ոչ կասկածին մոլուիդական
թէ մեղ մեպ հականելոց եմք զնուերան
հանդայն միւս խորեւոյ վարդապե-
տաց , որք երթեմ պատահուն ևն ։

Հայր Ալրազան : Կամիլ համարուտել և կուստով գուռնալ և յօրն քանի մի գիւղով սղայն տալ և անցանել . սա կայն անհնապին է զանանս ՚ի գիւղորել ից թողար և եթէ միոյն չերթամ , արտնջան թէ մեք քրիստոնեայ չեմը . վասն Էր զիկես զմեզ յօրհնութեանց սրբազնն վարցացն և այլն : Խէ եւ աղքատք՝ ամենեթեան փափաքին տեսանել զմեզ ՚ի միջի իւրեանց , և այս չէ իմ շնոհք : այս էւր Ալրազան տեղեաց :

Իս և պարու համարիմ ինձ զայն եւս գրել . զի Բաղէշու գայմագամ Տէտէ Պէյն և Դանիէլ էֆէնորին ՚ի կարոց եկեալ վասն գործոց Ա . Յովհ հանու վանից կողապատեալ զգեստուց հոգ տարեալ բազումն գտան , բայց

տակառին կան անցոյաք : և փոսունք կորսասեալք մշ տակուք : Վոզերուն շատը Փախի Ըէխի մասկի իկ են Տէր գթացի իւր իմազք անհորթիւ հաստին :

Իմդրեմ առաքել զիշանակեալ գլութեանն և զքանի մի օրինակ Այօն ամէս սագիր ՚ի գիտութիւն և ՚ի մսիթարութիւն , որում փափաքորոգք բազումք են : բայց յոց ցուրին վասն աւշ ժամանելցն :

Առաջ Երանակը
Յարդ Երա Շպահոր
Տիգրանակերոյ :

1 Յունի 1869
Ի վեհ Ա . Մատովը և Թարգմանչոյ :

ԱՐԳԵԼՔ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

Թէքեւ . Քրիստոնէութեան առաջն գարերուն մէջ Ա . Գրոց օրինակները հապուացիւտ էին , սակայն ընթերցումը գլխաւոր պարտուարութիւնն համարուած էր . Քրիստոնէից համար : Պիսկէտիանսի հալածանաց ժումանակ հապարակ . Քրիստոնէից ժեռքի անդամ Ա . Գրոց օրինակներ գտնուեցան : Ա . Եշանոս կը պատմէ որ ժողովուրդը իրաւունք ունէր (կիրկեց այ մէջ պահուած) . Գրոց օրինակները քահանաներէն ինդրէլու և կարդապու . Տէրսու զիանոս մի քրիստոնեուց տիմունչ համար կը պատմէ թէ : Ա . Գրոց ընթերցումը իրեն գլխաւոր պարտպունքն էր : Արդինէս իւր մի հակառակուցը ըմբէրաներու համար ։ որ կը պախարակէր թէ : Գիրքը ռամկական ոճով գրուած է) կը պատասխանէր թէ : Ա . Գրոց լեզուն ընտանեկան է , որպէս զի հասկանալի

լինի ամեն ընթերցովի համար կ ամեն հաւասուցեալք կարինան օգուատ քայ զել : Քրիստոնէութեան ջուսագոմիերը կը յօդորուէին իրենց հեթանոս հակառակուները որ Ա . Գիրքը կարդան , որպէս զի համարուին մէկ ողջափ անհիմն է իրենց հակառակուութիւնը Քրիստոնէութեան տականման հետ Ա . Գրոց օրինակներն ևս բազմացակ և մարդիկ կրցին որ յասկաբէս այս մասին կ'աշխատէին , ինչպէս էր Պատի փիլ մարտիրոսը , որ իր երկամեաց բանտարկելու թեան միջոցին (307-309) աշխատ եց : Ա . Գրոց օրինակներ պատրաստել ընթերցաւէր խնդրովներուն տալու համար (սկիբերերան կը յորդորէր) : Գիրքը կարդալ և այդքան որիքալաւ ռուածած էր այս մասին , որ քարոզական ամբիոնէն կը հապատակէր թէ : Ա . Գիրք կարդալը պահանջ հասկանալու անգամ նպաստաւ որ է պրութիւն կ երջանիուն :

‘ Հայոց եկատ հոգուա աղնադիմի գառնի
և անսպառուղ ժամանակ եւ օ, որ Վրիս
առնեական է կեղեցւայ հոգեօպորոք
յորդ որներն աշխրդեց Ա. Գրոց ըն-
թերցման արգելու մը, և այս այլանդոտի
խորհուրդը Հառամայ Պապերու խե-
լապատճեն ծնունդ առաւ, Վրիտոր
է Պապը (1030) արգիլեց Ալառնական
մը զաւա ժամանակու թիւն և կատարել և
Առարք Վրիտ կու գալ. Արա օրինակին
հետեւ ցաւ Քննովին սփոս գ. (1216)
միշխաբերականաւ. Ա. Գրոց Հառամայ է
լինթերցու մը արգիլեց. Տուրու զի ժռ
զովմ, Վրիտոր Գիտ բահանացալեւատ շ
թիւնն ժամանուի, մի քանի բացլ առելի
տուաջ գնաց հրաման հանելով, որ աշ
խարհակ անձները բուռ. Ա. Վրիտ չիկար-
գմն և շմթարդ մանեն, այ միայն կար-
կան Աղջման, Ժաման իրք և Կատուառ
ծամնցը կուսակն նու իրուան Ծովմա-
գիրը և Խնկ սահմա ժամանակէն զնի
Տարագոնի ժազով իւր Երկրորդ կա-
նոնով հրաման հանեց Կատուածանցի
քովմ Հառամորդն արինակները այրել ։
Վերանորոգ ու թեւան ժամանակ պարաւ
գանինը սպակեցին Տրենոր ժորդը
առկան ինչ զիջանելու և Ա ու լրաման
Քլատիներէն թարգ մանութիւն Կատ-
ուածանցի կարդ առւ. հրաման մարդու-
բայց Այստ դ. 1564 ին կարողոցաւ
Դ կերեւ Հանել այս հրամանը և առն
ոիկ արդին եց առ ոչ մի քամթարի չը համ
մարձմէի Կատուածանց կարդ և
կամ թարգմանութիւնի իւր ման պա-
հել. Հառամէական եկեղեցին առակա-
չին այս ժամանակաւ կընթանաց,
ինչպէս և Պիոս է. (1816) և իւր բոլոր
շամլորդները նցն խառն թիւնը գօրծ
գրած են և շարուանակ կործ կը գնեն.
Հունական եկեղեցն առաջ բոլոր
բոլոն հեռա եր Հառամէական պարաւ
թեւան ընթացքէն Ա. Գրոց ընթերց
ժամ մասին + ինչպէս և Յամիան Պա-

մասկացին (626-754) Թամանձանոց
կը յորդորէ կարդոլ և քննել Ա. Վիրո-
քը + սակայն յետոյ սակաւ ինչ պապաւ
կան ընթացքին յարեցաւ և Եղբանա-
գը Բ. + Ուուսից կայորը, որ սցմ կը
տիրէ յանական (Օրթոդոքս և կեղեց-
ւոյ բաղմամին մասին, խափանեց այս
անսովոր հետաեւողութիւնը պապակա-
նաթեան, և հրովարտակաւ հրամայ-
եց Ամսութիւն, որ Եղի Կառակարանը գոր-
ծնական լեզուի գարձնէ և գիւրին
գիւն նշանակիչը բողոք Ամսուական ե-
կեղեցւոյ զաւակաց մեջ տարածէ, կար-
դա իմացոյ զինուարներուն ձրիառէ ձ
բաշխութիւն: Եղբանդը կայորէն շամ-
աւանջ. 1654 ին, Եղիք Այստուելվիչի
հրամանաւ Լիկոն Պատրիարքը ձեռ-
նարկեց ըննել Ասուուանաշունչը և Մա-
մերգութեան գրբերը բայց Բակուց
հիմները կամ Հանհաւամները (Այսա-
րովըցի) սաստիկ ընդ յիմացան և բայ-
ժանաւեցան Ուուատկան եկեղեցին և
Պետրոս Կայորը սաստիկ հայշանակնե-
րով մահիկց լիքրատին (Օրթոդոքս ե-
կեղեցւոյ ծոցը գառնայր. : Մակոյն կը
նարը չեզաւ և Ուուաստիանէն շատե-
րը հարսնուեցան հետաւոր տեղեր և
ինչպէս և Կ կատուածանէն եկեղեցւու
առանցւութիւն և Ա ու լայաւ-
տան և Ա յու Հանհաւամները երկու
գիւռուոյ ձիւդ կը բաւունին Ենալու
կանք (կամթանարքուք) և Դաւիսաբօք
(Կոււուք մարտնչչուք): Եղի աջմիները
նշանաւութիւն մաքրութեան ամի վարուց
բայց մանենին նիւ ծիսակամայրութիւն և
առանցւութիւն ընդ ընդ նիրք: այլ մի
այն Ա. Վրիտ կը կարդան: Ի թիւ Պուշ-
կամբօնները առելի հիմ հերկէտիկաւա-
թեանց նմանութիւնն ունին իրենց
հաւատակէաց մեջ:

Ենիք արախ Ենիք հոգեւութիւնի որ
մեր Հայաստանեաց Եկեղեցին եր-
բեք, բնաւ երբեք, շեղան չէ իր քրիս-
տոնէական Ապանական ճանապարհէն

Ա. Վրաց քննմերցունձ ժամանի : Բնշպես
կը վկայէ իւր բազմադարեան պատ-
մութիւնը և ապաք ոչ որ կը համար-
ձամիք մարտնանից տառնել թէ՛ Հայոց
այս բնէ հայրապետոց կամ այն բնէ ժողո-

վագ երբ և իցէ արդիսած են Եկեղե-
ցոյ զաւակաց Ա. Վիրք կարգալէ
Հետեւապէս, ով որ կը շեղի ռազմոց
եկեղեցւոց ընթացած ճանապարհէն
նայն եկեղեցւոյն չը պատկանիր :

ԲԱՐԵԿԱՄՄՈՒԽԻՒՆ ՍՈՒՐԲ ԲԱՐԾՎԱՆԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԳՐԻԴՈՐԻ

Ա. Տարսէջ կեռարացին և Ա. Գը-
րիգոր Աազմանզացին երկուքն եւսուեց-
քած էին ազնիւ գերդասանէ լուս
աշխարհի և ըստ Այսուծոյ և Եպոն ծը-
նան համարեալ թէ մի և նոյն ժաման-
նակի : Եղաց մայրերը իրենց ազօմից և
բարեպաշտութեան այս գեղեցիկ պը-
տուղները նույիրեցին Այսուծոյ, յորմէ-
պոսցած էին : Աքրան Վրիգորի մայրը
իւր զաւակը եկեղեցի տանելով և նո-
րա մանկական փափուկ ձեռքերը Ա. Գրիգի վրաց դնելով պրագադործոց :

Երկուքն ևս ունեին մանկութիւնը
պրեկի կացուցանուզ ամեն յատկութիւ-
ներ մարմաւոր գեղիցիւ թիւն, հռ-
գեկան շնորհ, վորուց բազզրութիւն
և զարժմանց փայտելութիւն :

Այսուեցոց պարգեած այս բնական
պիրուն յաւոկութիւնները մշակուեցան
և կրթաւեցան բնշպես հարկն էր Առ-
տընին ու ասենելոք աւարտելէն գինի
երկուքն եւս առանձին առանձին ու ա-
զարկուեցան Յունաստանի քաղաքներ-
ութ, որոնք նոյն ժամանակ նշանաւոր է-
րն գիտութեան կողմանէ և այն տեղ
խիստ նշնուաւոր ուսուցչաց մօտ դաւ-
դարակուեցան :

Ի վերջ Աթէնքի մէջ իրար հետ
ընկերոցան այս երկու շնաշխարհիկ
ու սանողները : Յայոնի է որ այս քա-
զարը գեղեցիկ աւանձնց է ամեն հրմ-
գութեանց թէատրոնն ու կեդրոնն եց:

Այս բազզրը եղաւ նմանապէս մեր եր-
կան սուրբերուա հաշոկաւոր բարեկոտ
մութեան որրանը, իրմ թէ այսուկէս
առենք՝ աւելի ամրացցց նոյն բարեկ
կամութեան կապերը : Այս բանին առ-
ութը եղաւ մի սանալով գէպէ : Ա. Ժէնքի
մէջի մէջ մի այդնոգակ բոլորութիւնը
կար նորեկ աշակերտոց նկատմամբ :
Այրեկները կը մուծանէն, հասուական
կից պատանեկաց բազզութեան մէջ
և այն տեղ կոփելին հաջարաւոր կառ
տակներ, կոկտական խօսքեր և անոն
մօթ նախատիքներ տեղալ եկաւորաց
գլխունք հանու էսով կը ասնէին հասա-
բակաց բազզանիքը, բազզարի մէջէն անց,
նէրավ, գուղեկցութեամիք բազզ պատա-
նեկոց որոնց երկու երկաւ ոտ չեւելի
կ'երթացին : Երբոր բազանիք կը հասա-
նէին, բազզ բազզութիւնը կանգ կ'առա-
նէր, մէծամեծ ազազակներ կ'արձակ
կեր և նշաններ կ'ընէր որ կ'ուղէ գլու-
թէրը խագուսակէց, որպէս թէ կ'արգ իլէ-
նն ներք մտնելու : Երբ նոր եկաւորը
բազզանիք կը մտնէր, այն ժամանակէն
ի վեր ադրեն ազաւ երտ Վրիգորու որ
Բապտիզմն առաջ : Աթէնք հապան եր
և կ'ըգգուր թէ պըչափ ընդգէմէ բա-
նավարութեան այս ծաղրական հան-
գէսակ և մըչափ աննախորդ պիստ թուի
Բարսովի ծանրագուարց և ամպիս բնաւու-
զութեանց աշխարհին աշխատեցաւ ու որ
կարողացաւ : Իր ընկերակցուց միրու

գրաւածէ և Շապուհը այս տեսակի խնդր կատակ հանդիպատրութենէ աղաւ տեւ : Ա. Գրիգոր նազիւնգոցին այս անցքը պատմերով կ'ամէ թէ՞ այս տեղէն ահա հաստատունցաւ մեր մէջ սուրբ բարեկամութիւնը ու ոք վառեց մէջ այն նոռելիքական թույզ, որ երբ բէք չը շիլք և որ թափանցեց՝ մեր պահն մէջ այն պարը, որ միշտ այն տեղ մնաց : Երջանիկ վթէնք, կ'աղաղակէ նոյն տուրը, ապօքի բ երկուն կութեանս, ես եկոց քո մէջ գիտուաթիւն ինդրելու, և գառց ամէն գալու ձերէն թանկագինը, այն է փառիկասիրու ք հաւատապիմ բարեկամ, ես երջանիկ և զայ այս մասին պահ զԱ աւուղ, որ իւր հօր էշրը մինուելով թագուադրութիւն գտաւ :

Ա. Շապուհի և Գրիգորի բարեկամ մաթեան կապը օք առար առ ելի առ քացուար մանաւանդ երբ այս երկու շնաշխապհիկ բարեկամներու որ իրարէն ձածուկ բան չունէին, ակսոն փափուա գարձարար յոցունել որ երկու բն եւ մի և նոյն գանձը կ'որոնէն, այսինքն իւր մաստագիւնք և առաքինութիւն և կ'ասպիրի մի և նոյն ցարիք տակ, կուտէին մի և նոյն սեղունէն, և անէին մի և նոյն կրթութիւնը և կրօսանդը, և պարզապէտ ասելով, երկու բն մի հօռ զի կը կրազմէին : Վէլ աբոնչելի միուաթիւն ու կ'ասէ : Ա. Գրիգոր, Տշմարիտ սորգափիր քրիստոնէական ոռութք քառ թէկամութիւն : Վէնք երկուական եւս հաւատարապէս կը ձգտէնիք դիտուաթիւնուր որ ասեկը թիւնաւոր կրց քերէ, մենք մեր մէջ կը ճանաչէնիք և կրզպայինք միայն մի ազնիւ նախանձաւ ու որութիւն : Եւրաքանչւրու կը փափարեինք իրարու փառքին և կը ջանաց

նիք ոչ թէ իրադրմէ գերազանցիլ և այէ իրարու նմանիլ :

Վէր գլխուար ուստամի և միակ նըլ պատակն էր ուս արինաթիւնը : Վէնք կը մասածէնիք մեր բարեկամութիւնը յաւիտնական ընել, պատրաստելով զմեզ երջանիկ տնմուհութեան համար և կորդէրով մեր անձք աշխարհային սիրոց կապերէն և երկրաւար յօմարուաթիւններէն : Վէնք մեզ համար ու ո ամնորդ և ո զեցաց բանած ենիք Վատանածու մէջ իրարի խօսքը : Վէնք էնիք մեր տէրը և վերատեսաշը որ և մէկ զմէկ բան բերացանութեան կը բարգորէնիք : Վէնքէ պատճ մասպարձութիւն չը հայ մարտի կարսզ եմ բացարձակ տնելու որ մնաք իրարու համար կանոն էնիք առար ձշմարտէն և բարին չպարէն ու բոշէլու համար :

Վայ երկու սոր բրերը փայլեցան միշտ իրենց ընկերաց մէջ իրենց հոգւ և զ գեղեցիութեամբ և աշխատմութեամբ և իրենց յարտանե աշխատանութեամբ և իրենց գերբնուհութեան յառաջազինութեամբ ամեն ու սնանց մէջ, իրենց կորովանութեամբ և արտգութեամբ, պատի ըմբռանեցին և ուստի Վայ մէնիք մէջ մատակարարուած քպոտ գիտաւ միւնքները, գեղեցիուիկ դպրութիւնը, բանասանէշը ու թիւ, գեղեցիուած խօսութիւն, իմաստութիւն, բայց առ եւ իւ գերազանց եղան իրենց վարուց առ նարատութեամբ, որով կը սարասփերին ամենափորբիկ վոսնգէ և կ'երկըն չէնին շարութեան սուս երէն անդամ : Վրիգոր օր իր գեռափիթիթ մանէ կութեան մէջ մի երազ կը տեսնէ, ու ըստ վայելու նկարազիրը թօզան է մեջ տաղաջափութեամբ և ա նոյն ազգան է իրեն վրայ կաթոլիքացուն միեր ունենարդ և լայ բացան մանանակ կը տեսնէ երկու կոյս, հայ մանանմակ հատակաւ և գեղեցիութիւն :

հառնուած պարկեցա և վայելու ց, առանց զարդարանքներու պշը մինեւրու զորս աշխարհի մարդուկը կը սիրեն : Արքա իրենց ազքերը խոնարհութեն գետի երկիր և իրենց երեսը քաղաքակուած, որոյ Յատիանցի նոսրութենէն կ'երեւեր մի վագգագոյն կարմրութիւնու զոր կուտակուն ամօն խածութիւնու կը սփառէր իրենց տունքուն վրայ : Այցա տեսքը կատէ Ա . Գրիգոր, ուրախաւթեամբ լոյս ոիր արս + վասն զի նոցա երեցիմը մարդկային բնու թենէն բարձր կ'երև եր բնութեն Արքա վիտ գրեկցին և փայտիցեցին իրեւա մանուկ և կը սիրէն ու որովան նոք + Աւ երբ հարցաւցի թէ ով են նաքա, պատամասունցին ինչ, որ մէ կը Անդրութիւնն է և մի ուր Համբառա թիւն և երկպետան և ո ընկերու հրիմնեն Յիսուսի եւ բերելիամու հրի այն մարդկանց ծ որոնք հրաժարած են ու մաւստթենէն երկնային կեանք վարելու համար : Արքա յորդորեցին վիտ իմ սիրու և միասք իրենց սրտի և մաքի հետ միացնել, սրպէն զի իմ անձն կու տակուն զգատառութեամբ և փառաք լը ցուցանելով, կարսդունան ներկայաց ցընել զիս յաւիանական Երրորդութեան անողօրու ըւսացն տաշիւ + Այս խօսքերէն յեած նոցա երկնաքը ուղացանեն իմ մշքերս երկար նայեցան նոյած ետեւէն, որչափ զօրեցին : Այս ամենը երազ եր և բայց մէջ ազգ եցաւ թիւն ըստաւ Ա . Գրիգորի որոնին վայց Ա, մ երբէք չը մնաաջնած ուղախոնէութեան ոյս չքննող պատկերը :

- Խչզկէթ Ա . Գրիգոր, նոյնաէն և Ա . Կարսել մեն կարսութեիսն ունէն ին Թոյնօրինակ և առային թեամբ թեամբ իրենց անձը Էթէնքի մէջ պահպանէլու համար, որ աշխարհի ամենէն վասա գտաւոր քաղաքուն էր վայուց և քարուց նկատմանքաւ Բայց Ա . Գրիգորի համե-

թէ մէնք ոյս ապականեալ քաղաքի մէջ երջանիկ եղանիք գտաւնութեան անզ քաղաքութիւն վայեկելու : բանաստեղծ ներու պատմած գետին նման, որ ծով մի դաշտութեանն թիւնը մէջ իւր քաղաքութիւնը կը պահպանէ և կամ այն կեն գանինին նման որ կրաքի մէջ եւու կոսդ րի ա

(մասի թէ պատմիք վարաց և բը նաւորութեան աէր պատմանեակները որոնք հատարակաց կեանքին կը խոր չին և ամեննեն անհաման էին իրենց հաստիքի զուարձութիւններէն և զրա սանցներէն) որոց անմեղ և անարտա կեանքը մի շարունակ դատախազութեան եւ յանդիմանութիւն էր ոյրց անհարդութեանց և թուք թէ ոյս պիտի անձննքը պիտի նշառաւի լինին իրենց ընկերակիցներէն ուիտուի անարդ գու էին և պիտի միշտ նոցա տակրութեան, Կախատանաց, բամահրանոց և կատականաց առարկույթ լինէին : Բայց բոլորունին սորու ներհակն էր + Այս երկու բարեկամաց չքնաղ միշտակը տենէն մամանակցաց մէջ վախաւութեան էր, ամենքը կը պատկան էին նոցա ծրանակելի վարմաններէն : Այս ամեն վէճ պիտի իմասներութիւննք թէ ուրախ անարատ էր նոյցա առարինութիւնը + մրցափ իմաստուն և չափաւութիւն եր նոցա ընթացքը, որ ոչ միացն նախանձ և առ տերս թիւն չին զրդուէր + այլ ընկեց հակառակն բոլոր միկերակցաց սէրը շարդանքը և պատիւը իրենց կը գէց բռտէին :

Անչ պանչելիք սրմակեր քարեկու մաւթեան : Բնչ չքնաղ օրինակ ընկեց բռնթեան և ինչ քարոյական կենդանի գաս ուսումնանէն պատմանեկաց համար :

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱՄՓԱԼԱԹ

(Հայոց կանոնադրութեաւ քիո թիւ 7):

Ոյս միջնորդ Ուուէն գաւառի մէջ եր նա, ու ք հայրս պրըսոնի գործակալութեան մէջ կը գտնուէր ։ և ուր կար նաև նոր կիլմատիալութիւն ու առ ցանող մէկը որ բայր հետաքրաքիր անձինքը կը պարբացունէր ? Եզրակար ստիպուեցաւ իրեն բարե՛ կամներէն երկաւ երիտասարդ մարդու կանց հետ այս մարդու մօր գնալ . բայց շատ զարգացան, երբար տեսան թէ անիկայ իրենց հետ բանակցելսվ և իրեն փիլմատիալութեան սկզբունկը ները բացատրելով այնպիսի հետեւ ու թիններ կը հանէր անոնցմէ հաւատոյ խնդիրներու մասին, որ եկեղեցւ զի ձիրներուն չէմ առ դէմ կը հանկառակէին : Ոյս փիլմատիայն իրեն թիւթ խելամտութեամբը կ'ապացու ցանէր թէ Եփսուսի Երիտասարդմինը սուրբ կուսի արիւնէն կազմուած չէր աղ ուրիշ առանձին նիւթով մը ստեղծուած կը համարէր, և պէրիշ ասոր նումն բաներ, չսոնք անոր դէմը խօսեցան, բայց նա իրեն մարդին վրոյ հաւատուն կեցաւ . Ուրիշ ասոնք նրան մարելով այն վասնիքը զըր ապական նեալ զգացմանց աէր եղող մէկը, իրեն գաղափարները երիտասարդութեան հաղորդելու թուղարժութենէն յառ ուաջ պիտի քերէ, որոշեցին նախ ամենուն ազգարարութիւն ընկը, և յետոյ գաղարեցունել զայն բոլորովին իրեն վարդապետութիւնը արարած ելնէն, և թէ իրեն արուած փորհրդին ընդիմանայ ։ Յասէս պատահեցաւ իրողութիւնը: Որովհետեւ նա այս խորհուրդ պէտական արհամարդէց, ուստի ասոնք իրենց պարտաւորութիւնն համարեցին իմաց առ Պ. Տիւ Վելսին որ այն ժամանակ

հրամանաւ արք Էպիսկոպոսին Ուուէն նի վիճակին մէջ եպիսկոպոսական պատ առն կը վարէր : Պ. Տիւ Վելսին պատրիարք որոնել տուաւ և հարձակութ ձերավ զայն հաւատաց երկդիմի գաւանութեամբ մը, զըր նա իրեն ձեռ ոք գրեց, բոլորովին խաբուեցաւ և մանաւագնուդ մէծ բանի աեց ջրդրաւ այս կարեւոր խնդիրը, որ երեք երիտասարդներէն առ պրակիտուած էր, Վակայն երբ ասոնք, այսինքն եղացար, և իրեն երիշու բարեկամները տեսան այս հաւատոյ դաւանութիւնը, ճանցան անոր մէծ վիճակիարութիւնը, որ զերենը ստիպեց խոկ և խոկ երթալ գրտնելն այս խնդիր խոկ Ուուէնի արքեպիսկոպուոր կայսերի մէջ . որ այս ամեն իրողութիւնը աղէկ մը քննէրով այնքան կարեւոր գտնու զայն, որ խոկըն իւր խորհրդամինին յայտագիր մը զրկեց, որուն մէջ յայտնապէս կը հրամանէր Պ. Տիւ Վելսին տակ հրաժարել այդ մարդուն հաւատաց այն խնդրոց պր խորհրդական կապարել խորհրդական գութեամբ ամբաստանողաց . Երազութիւնը այժմ շատ գիւղին կատար ու եցաւ, փիլմատիան արքեպիսկոպու սէն ատեան կոչուելով վերսուին իւր բայրու սիազ գրութիւններէն կամ վարչ դապիչութիւններէն կամ վարչ անկենը գրութիւններէն կամ վարչ անկենը գրութիւններէն կամ վարչ անկենը գրութիւններէն, սրով վետուէ այնու հետեւ երբէք սիստեման նշոյ մը զինքը ամբաստանուններէն գէմ չէ ցուցուց, առավ մարդ կը նար մակարերէլ որ այն անձամբ անձը խարեր էր պատահացութիւններով, զըր իւր ուսալ սկզբանիններէն կը հանէր, ճրէ-

մարիսոր կը խոռուալանիմք որ քետա անոր մէջ մարդ չէր կընար գտնար նր պատահաւ մը այնպէս գտաւանելիւն , և միւր կողմէն ալ զայն միմայն իրեն միլրութեննեն թւղթերու գիտուու րութիւնը ունեին միւնները . որպէս զի այն երիտաստրդներն ալ անից յազատ մատն , որոնք այնպիսի նուրբ իրեն դիրներուն մէջ կարող չէին ճշմարի տը մին մէջն որոշէլ : Այսպէս բաղդ բաւթեամբ գործը վերջացաւ և եղ քնարոն շարունակեց լուսուծոյ համաց ըլլուրն միջնոյներ որոնել , և այս քրիս տոնիւական խոռուովանութեան սէլը քանի և զորս տորեկան հասակին այն չափ իրեն մէջ վաստեցաւ որ բարոր մէր ուն մէջ ծաւալեց աւ . Ոինչեւ անկամ հայրու երբէք իրեն ամօնք չհամարեցու որդեսոյն վարդապետութեան հետեւիլ , մինչեւ իւր մահը , շարունակ լի առորինական գործառնութեամբ արդար կեանք մը անցուց : Քարո՞ որ խիստ տաղանդաւոր էր և ճսիս մատաց ձրից տէր , և իրեն մանկութեննեն այն պիտի համբաւ մը ուներ , զոր շառ քիչը լիր իւրանենան իւրական սեւէն , այն պէս նք շարժեցաւ եղօրս ճառ երեն որ բարսովին լուսուծոյ նուրիւութիւնը համար արուց հրամարին այն ամեն օգնուաներէն և աշխարհային վայելը ըստ թենէն հզր մինչեւ այն մամանակ սի յահ էր . և հմէւատաւոր գարձաւ այն ամոննէն մէկ սուրբ և ամենախիստ վակիք մէջ ուր այնքան գեղեցիկ աս վարութիւններ մտցուց , որովք արդէն լուսուծն զինիրը զարդարած էր , և մարդիկ զայն աւելի մէծ պաշտօն ներու արժանի գտան , զորս մեծ հաւատամբութիւն մը միշտ անթերի կամարեց . և այսպէս սրբութեամբ մեռն . 1661 հոկ' 4 ին , երեսուն չորս տարուան հասակին մէջ :

Իսկ եղայրս՝ զոր լուսուած իր քու

լոր բարտութիւնները գործերու համար կը ծառայեցնէր , կը տառապէր իրեն շարունակեալ հիւանդութեանց մէջ , որ քանի գնաց ստամնակ անիկա ուրիշ ուսանութ և գիտութիւն չէր նաև նոր բայց միանը մնարդկային կատարել լագութութիւնը , ուստի մէծ զանազան նութիւնն մը կը գտներ ասոր և մինչեւ այն ատեն իրեն միտքը հոգնեցնող գիտութեանց մէջ ինչու որ իրեն ուր կարութիւնները փոխանակ ուրիշ ուռն մանց մէջ յառաջադիմելուն արգելու ըլլարու . ընդհակառակն անոր կը նպասէ տէին նոյն խոկ տկարութեանց մէջ . զորս զարմանափ համբերութեամբ կը կրէր = Կամաներս զգալի ըներա հահամար կը պարտաւորիմ օրինակ մը յառաջ բերել :

Իսկ ի միւրս ակարութիւններէն կամ հիւանդութիւններէն աեսակ մը հիւանդութիւնն և սուներ , որ չէր կը նար հեղուկ բան մը խմել կամ կը բել աւանց տորցունելու , և այն ալ մէկ մէկ կամիլ , և անկէ զատ ուներ գլւխու անսասնելի ցաւ մը , և շափազանց տարութիւնն ընդերաց և ուրիշ շատ զաւեր , որոց համար բմիշիները կրեն սրատութիւններին երկու օրը միանգամբ լուծովական գեղ աւենուլ , մօտ երեք ամիս , այնպէս որ ամեն աեսակ գեղեցրը ընդ ունել պետք եղաւ , զանոնք նայ ցունելով և կամիլ կամիլ կամ ներլով առանց արտունչի , որ ճշմարիս տանջանք մ' էր և իրեն մօսաբորը եղողներուն ալ ցաւալի :

Այս գարմաններու շարունակութիւնը , և ուրիշներ զորս անոր գործադրիւ առուն , զինքը քիչ ծառ հագրու ատցուցին , բայց կատարեալ առողջութիւն ըստ առուն , այնպէս որ բմիշիները զայն բարսովին առաջացնելու համար ապահովութեամբ ըսին որ մոտայ A.R.A.R. @

պատրիանը թաղում գոէւց է + և միայն
մրցափ կարեց է ու բախտալու միջոց
ներ վիճութել զրուսնիներով + շըքոց
ըրմ նուի և առաջ մերժեց այս խոր
հուրդը, քանի որ վտանգ կը նշմարէր
անոր մէջ, բայց վերջառայէ հաւանե-
ցու հետեւի անոնց շոտենին, իրեն
առաջութիւնը վերստին ձեռք բերէ
լու համեր քոյոր իրեն Տիգր Քմարի,
ու պարտաւորութիւնը դժւարի, և
խորհնյալ որ պատուառ որ զբանակնե-
րը իրեն չեն վկասեր, և միասւ ներե-
լու չափ զրարձնալ: Յ. Է. պէտ Վա-
ճուն աղօրմութեամբը ինը ուղար
մնաց մարտիւներէ, այնու առե-
նայնիւ, որովհետեւ Վատաւծ զայն ա-
ւելի մէծ և հատպեալ կոչման կը
պատրուատէր, չ թողուց զանիկայ այս
միանակին մէջ, և ձեռք առաւ այս նուա-
տօիկին համար միւս քոյոր, ինչպէս որ
ժամանակին եղացրա ձեռք առած էր
քոյոր աշխարհային հանապարհէ քո-
չել հսնելու համար: Քոյրա այն ժա-
մանակին հաւատաւուր էր, և առ-քը
կէանք մը կը վարէր, որ բոյոր վանդին
մէջ եղողներուն օրինակ իրնար ըլլալ,
այս վիճակին մէջ ըլլալսն, նա չը կրցաւ
հանդուրժէլ + առեմնալսվ որ նա և
բան Վատաւծմէջ վերջը այս շնորհքները
կը պարաէր, չե կրցեր զայն ժառան-
գել: Դւ արովնետեւ եղացրա յաճախ
զանիկայ կը տեսնէր, ուսափ այս ալ
յաճախ իրեն կը խօսէր անոր վրայ, և
վերջապէս քաղցրութեամբ և զօրաւոր
պատճառներով համոզեց զայն որմէ-
թիքը առաջնին մնաւած՝ համոզուած էր
Վաճէն եղացրա որոշեց թողուց բոյոր
ռավին աշխարհի հետ ունեցած հայոր-
դակցութիւնը և անցաւոր վայել ընե-
րը իրու առաջութիւնն վատանդէն ան-
գամ շահնածելուի, որովհետեւ կը հա-
շատար՝ որ երբանկութիւնը ամեն բա-
նէ համարուն ճար է:

Այս միջոցին ՅՅ տարեկան էր և
և շարունակ հրամագու և առ ամառ
այս առանձին մինչեւ իւր մանջը ան-
ցուցած կենաց և զանելը միօրինակ էր,
Վյո նովատամին հասնելու և իւր քա-
լոր սովորութիւնները ընթերա համաց
մերախիտութիւնը դիմուն միջոց մի-
երեւաւ իրեն, առափ քանի մի ժա-
մանակ գիւղը բնակեցաւ, ուրիշոց վե-
րադարձած ժամանակ ցայտնասիւս և
ացնուանակամ կը լսէր որկ ու զեւ աշխատը,
կը թողուց, որ վերջապէս աշխարհը
գները թօղուց: և այս աեղափակուա-
թեան մէջ նա երկու գլխաւոր մկրտ-
չանց վրայ հիմնեց իւր կենաց կանա-
նը այսինքն հրամագրի քոյլոր զուպո-
ւութիւններէ և ամեն ունացնութիւն-
ներէ, և այս կանոնաւորութեան մէջ,
իրեն կենաց մնացորդը անցուց: Վյոց
մէջ ալ յածնվելու համար մկրտաւ ան-
կից կ'վեր ինչպէս և մինչեւ վերջը
իրեն ծառայից սպասաւորութեանը
մանակցիլ, որքան որ իւր կարուցու-
թիւնը կը ասանէր. օրինակի համար,
գիւղուան պառկելու մահիմները
ինը կը չափէր, և խանանցն իւր
ճաց ինը կը բերէր սեննեկին մէջ
և վերասին հնն կը տանէր. և սրիւ-
ները միայն կ'ործ անէր իրեն կերպա-
կուր եփմէլու և քաջաք երթարու և
ուրիշ այսպիսի բաներու՝ զոր անձամբ
անձին ինքը կարողութիւն չունէր ը-
ները: Իրեն բոլոր ժամանակիը աղօթ-
քով և սուրբ գրաց ընթերցմունքալ
կ'անցունէր. այս վերջինին մէջ անհուն
կամ չափառանց ուրախութիւն կը զգար
ե կ'ըսէր՝ որ առ-քը Վիրը մասաց գի-
տութիւն մը չէ, այլ պատի. որ անոնց
համար հասկանալուի է, որոնք ուղիղ
սիրու ունին, իսկ անոնք՝ որոնք ուղիղ
սիրու չունին, անոնց համար բորբագին
մութ է:

Վյո դժուառ որութեամբ զարու-

նակ Ա. Գիրը կը կարդար հրաժարելով բոլորովին իւր մտաց ամեն լցներէն. և այնպիսի մոտադրութեամբ և շարունակութիւն կը զգաղէր անոր, կը դեղէրէր անոր մէջ որ ամենով գոց գիտէր, այնպէս որ սիստ երբէք մարդ չէր կը ռ նատ բան մը իրեն պատուել. որովհետեւր Ա. Գրոց վրայով խօսք մը ըլլար, ճշդութեամբ կ'ըսէր՝ այս սուրբ գրքէն է և այն չէ՝ ըսելով տեղը կը ցուցնէր : Ուծ հոգատարութեամբ մեկութիւնները կը կարդար, վասն զի կրօնի յարդանիքը՝ ուր ինքը մանեկութենէ մած և մեծցած էր, չերմս սիրոց փոխուած էր հաւատոց ճշմարտութեանց համար; թէ մորի հնաւ զանդութեան կամ հապատակութեան մասին և թէ երկրիս մէջ ՚ի կիր արկանելու, որուն մէջ կ'ամփոփի բոլոր կրօնը. և այս սէրը կըսախպէր զինքը ընել այն ամենը, որ կընար ընդդիմանալ. և հակառակէլ այս ճշմարտութիւններուն :

Հնական ճարտարախօսութիւն մ' ունէր, որ անոր սքանչելի դիւրութիւն մը կուտասր խօսելու ինչ որ կը կամէր, և ինքն ալ անոր վրաց այն կանոնները աւելցուց, զգրա ստիգման անձ մը խորհած չէր, և որոնք իրեն այնպի օգտառէտ էին, որ իրեն գրած սձին հեղինակ ինքը կը համարուէր,

այնպէս որ՝ ոչ թէ միայն կրնար ըսել ինչ որ կ'ուգէր, այլ նաև կ'ըսէր այն ոճով, ինչպէս որ իրեն հաճելի կը թուէր. և իրեն գրութիւննը կը ներկայացնէր ճշմարտութեամբ այն զր նկըր կ'առաջադրէր. և այս բնական յատակ և միանգամբ զօրաւոր և ազգութեան ոյնքան իրեն յատուկ և մասնաւոր էր, որ երդ Գառատապահ նամակները հրատարակուեցան, ամեն մարդ իմացաւ որ նորա գրածն է և թէպէտ և նոյն խոկ իրեն մեր ձաւորներէն ջանացաւ. երբեմն զայն բոլորովին ծածկէլ ։ յամիջոցիս էր որ Վատուած հաճեցաւ իմ աղջիկս բըժշկել մէկ մեծ ցաւ է ո այն է արտասուական վլըքէ մը (stule lacrymale) որ Յ տարի և կէտ այնպիսի կերպով մը ճարակեցաւ, որն որ թարախը ոչ թէ մի այն աշքէն՝ այլ և քթէն և բերնէն կ'ելլէր, որուն համար ունենամարտար վիրաբույժները անբժշկելի է կ'ըսէին. ասկայն մէկ վայրկենի մէջ բժշկուեցաւ ու րբ վշց մը շփմամբ. և այս հրաչքը անշափ վաւերական դարձաւ, որ ամէնքը կը խոսապովանէին, ամենամեծ բըժիշկներ և Վաղղեայի ամենամարտար վիրաբույժները կը վիայէին, և եկեղեցւոց վաւերական վճռով եւոս հասաւաեցաւ .

(Ը արտականիլ)

ԲԱՆԱՒԹՈՍՈՒԻԹԻՒՆԻՑ ԱՂՋԻԱՆՑ ՄԷՋ

Դ ասիկ. և յրկուր ժամանակէ ՚ի վիր կերպարանքդ ախաւը երեւոյթ մը ունի, որուն պատճառը գուշակէլ ան կարող գտնուեցաց ցարդ, յիրաւի շատ անգամ գալզնի հետագառութիւնները ըրի, այլ աեղեկութիւնն մը ստանալ չշափաղեցաց. իսկ այսօր գրեթէ ոյն տեղու ձեր հետառանձին գտնը,

ւելու բարեբաղդութիւնը ունեցայ, վասահ եմ որ ձեր մորին յուզման պատճառն ալ իմանալու պատիւը պիտի ունենամ:

. Ասկայնացը. յամիջոցէս որ կը կարծէք ճիշդ է. ես ալ զդացած եմ որ մարիս յուզմանկը կերպարանաց վրաց արտանութեամբ և միանգամբ

ավորութեամբ մէն փոփօխութիւն մը
ըրած է ։ սակայն Բ'նչ ընեմ որ այն վի-
ճակիս մէջ ինձ համակերպող ընկեր
մը ըստնիմ. կը տրումիմ, ինձ տրումակից
չունիմ ։ կը ցաւիմ, ցաւակից չունիմ ։
և երբ շատ անգամ մարդկային ընկե-
րութիւններէն և իմ իսկ հատակտկից
ներէս իմ ներկայ միջակիու դիւրու-
թիւն մը գտնելէ կը մէտամիմ, առան-
ձիւ տեղեր քաղաքաբար, դժբազգ ու ա-
թեանս վրայ կ'ողբամ։ Ա երջապէս չեր-
կարեմ իմ խօսք ու դուք իմ տրումու-
թեանս առիթը հետազօտեցիք, ահա
քայապրեմ ձեզ։ կ'ողբամ այն օրը,
այն վայրկեանը, որուն մէջ իմ լսելիքս
դորոց բառը լսեցին, և իմ ժողովով
լը զուս վարժատուն բառը արտա-
տոնեց։

Լուսի. — Խ՛ն օրիորդ, այդ գա-
ղափարդ Բ'նչ այլանդակ մորի արդիւնք
է, միթէ մարդ կարո՞վ է իւր եւժան,
կանոյն օրը անիծել, կամ իւր եր-
շանկութեան անունը արհամարհել։
Ըրդարեա, կը զարմանամ։

Անախանոյ ։ այդ իսկ է արդառ
մութեանս առարկայն, երջանկութիւն
և թշուառութիւն, որոց նշանակու-
թիւնն ալ չփամած է գա մը կարծա-
միս մարդերէ։ Այլանկութիւնը որ
բարիին վայելութիւնը կը նշանակէ,
իւր բուն սահմանէն հեռացնելավ,
իբրեւ թշուառութիւն մեզ խորչիլ
կըստիպէն մեր ծնողքը, և թշուառու-
թիւնը որ բարութեանց վայելութիւններէն գործի ըլլալ կը նշանակէ։
իբրեւ երջանկութիւն մեզ ընդունիլ
կըստիպէն։ Արդ՝ այլքան աղէաները
տեսնելավս չտրամիմ. ըստիրմիմ, չողբամ,
չիմաց քեզ հարցնեմ, գալուցին մէջ
գալ նատելովդ։ Բ'նչ վայելութիւն
կամ երերկանք կըզգաս, եմէշ աշխա-
տութիւնը երջանկութիւն է, մեր
տուներու մէջ ալ կարող եմք աշխա-

տիլ, իսկ եթէ գիրք կարդալու մէջ է
երջանկութիւնը, արդէն կարծեմ ձեզ
խիղչն ալ կը վկայէ որ մեր տունե-
րու մէջ եղած խօսակցութիւններընա
կեր ընկերի հետ ըրած ու բախու-
թիւնները և զուարձաբանութիւններ-
ու աւելի երջանկութիւն կը համար-
ուին քան թէ կարդալու և գրելը, և
Բ'նչ մարդ որ բնականապէս այնչափ
վեհ զգացմանց աէր է, իւր երջանկու-
թիւնը մեռեալ տառերուն և գծե-
րուն մէջ փնտուելու չէ, որ առանց մեր
լըզուին միշտ անբարբառ են։

Լուսի. — Կը վխալիք, օրիորդ, որ-
չափ որ իմ կարտութիս չը զօրեր եր-
ջանկութիւնը ձեզ բացատրէլ ասկայն
երջանկութիւն կարծածդ ալ երջան-
կութիւն չըլլալուն կը վկայեմ, վասն
զի այն խօսակցութիւնները, ընկեր
ընկերի հետ ըրած ու բախութիւննե-
րու և զուարձաբիւնները, զորս երջան-
կութիւն կ'անուանէք, ոչ միայն ան-
ցաւ որ են, և մեր մանկական հասա-
կն հետ ոշնչութեան մէջ կը գլորին
կ'իլուն, այլ նաև շատ անգամ մեր կե-
նաց առջեւը թշուառութեան ան-
գունդներ կը բանան, անգունդներ գ
որք յաւխտենական գերեզմաններ են
մարդուն համար։

Երջանկութիւն. — (Օ)րիորդք, որչափ որ
ձեր խօսակցութիւնը առ անձին էր,
գէպքը այնպէս յաջողեց, որ ես ալ
մասն աւնենամ անոր մէջն լսեցի որ
մարդուն երջանկութեան և թշուա-
ռութեան վրայ էր ձեր խօսքը, որուն
օրինաւոր արցուամ մը ասք սրչափ որ
ձեր գեռապիմիթ հասակի կարողու-
թենէն վեր է, բայց և այնպէս կը գո-
վեմ ձեր պատին եռանդք, երկուք ող
երջանկութիւն կը փնտակը և թշուա-
ռութենէն կը խարշիք, ուրեմն բառա-
կանին չափ բարին լնելունելու և չա-
րէն հեռանալու ախորդ անիք, բայց

սրովեւտնեւ բարին շարէն ընտրելուն
մէջ կը ակարածօք, ուստի լսեցէք որ
ձեր օրունն եռանդոյ կատարելովոր
ծեմ, ընտրելոցն եղանակը մեզ ուստի
ցանիլով։ Անդր մեր կենաց շըջանին
մէջ ինչ պէ կ'ընենք, այն ումնց ընտ
րեթիւն է ։ այս ընտրութիւնները,
որչափ որ կարեւ որ ըլլան, այնչափ աղ
պնիորհուրդ կը համարուին, բայս ու
ըստ մ' կարեւ որ միայն զանոնց կը համաց
ընք, ինչ որմէզ գեղցիկ կ'երեւին։
միշտ մեծամեծ վառակներ մեր կե-
նաց ճանապարհին մէջ մեզ կը սպաս
սեն զմեզ անխառափելի որորայիննե-
րու մէջ ճգելու ։ առնեն կորիչն ներ-
հակ դիրու աններ ։ կերպարանեալ
առարինութիւնները մեր կենաց կեր-
պուր ճգուելով, մեր հոգւոյն բա-
րձրանաւթեան կարգերը վեր ՚ի վայր
կը ըթին, այն բարեմասնութիւնները,
որոնցուի երջանիկ ըլլու կը յօւայինք։
Ա. Ա. Վասուած որ ՚ի բնէ մարդաւեր է
և միշտ մարդուն յախտենակոն բա-
րձրաց վայրոց միայն կը հոգայի տոնք բար-
ձրիք ճանապարհին մէջ մեզ ուզե-
կից տուաւ իւր իմաստութիւնը որ
բարդ բարութեանց վեհագոյնն է,
մնափե որ շարեաց մեծագոյնն աղ ուր
գիտութիւնն է։

Իմաստութիւնն է լուսաւոր բան,
որ ճշմարիտ ու արդար բաններ՝ ստու-
տո իրաւուսիկ բաներէն զատելով, ա-
նոնց օգտակար և պիտանի ըլլալինն
մեզ կը ցուցնէ։ Իմաստութիւնը կը
հաստատէ մեր մարդի գատու մը և առն-
մուն կը դնէ մեր ստունակ կամբին։
Այս պայծառ և յատակ իմաստով
լուսայն միջնորդութեամբ մարդուն կը դի-
մէ դէս ՚ի արդարութիւն, խելացնուա-
ռը ըլլափ, որ բարդի է օրինաց հնազան-
գիրը օրինաց հնազանգինն է տուագի-
նութիւնն, զար իւր մասնաւոր միւրդու-
րուն վարսանելով, հարդի է ըստը որ և

և մէ կումը անիրառ ու թիւն զններ ու աշ-
խաւառակից բայս ականառուիր և մում մէրա-
ըլլազ ու որպէսկեած և իմաստութիւնը իր
դերքնական ըլլասիք կը առենի որ դա
տարկութեան, շու աշտառաթեան և զի՞զ
իւռաթեան կը հետեւին ուղիւսութիւնն է և
կարս տամարտնաւոր առողջութեանու
զայթի և պատուց անապատհովութիւնն է և
լրդը մարդ մը իւր կեանքը պատիւն
իմաստութեան առաջնորդութիւնն է և
առաջնորդութեան մանապարհին մէջ
լուսակի կարգութեան ու առաջնորդ
մեր միարժութիւնը կը բարձր առաջ-
անաւութիւն ։ Եթէ եթի մէնք կ'սպանքն է մեր
միարժութիւնը ու որել ու մեր դաստիա-
ր ուղել և մեր կամքն ու պիտու օրինաց
հնապատիւնը ։ Կարկ կ'ըլլայ գիտութիւն
ու առանքի, և գիտութիւնը սպանքնը հաւ-
մար ուր զիմելու ենք, և սրուն ա-
պանանելու ենք, եթէ ոչ գայրոցի և
ու առցցաց ։ Անհականոց և դպրոց ա-
նունը, որ քեզ զգուանք կը բերէ, իմ
սրախ ու բախտութիւնը կը կրկնա
պատիւն ։ Վասուգիրիդ ենթը ու որոնց
քեզ համայոր գերութեանն շլթաներ
են, ինչ են եւ ամեն ուսանողը զա,
նոնց ուսիր մանեակներ կը համար-
ենք եւ անմատամ ծափեաց պատիւն
մեր, Ա այն զի անսնոց մէջ գտնուածն
բարդի և զիմեմ օրինակները, ստարի-
նութեան առաջնորդ կ'ընդունիմք և
շարերէն իրոշելու միջոց ։

Ա. Ա. Են, օրինորդ ու գայրոցը կը սուց
մեզ Վասուգիր իմաստութիւնն ու շլ-
թանքնը ու գայրոցը կ'առաջնորդէ մեզ
առաջնորդութեան ճանապարհուն ։ Ըն-
թանապ և երթանկաթեան համեմէ և
զայն լիստէն յաւ իսկուն ։ Խակ ձեր

յիշան ու բախտութիւններն ու գումարը ծննդանութիւնները ու սրնց սիրող ու գրաւելք են . լոկ զեղսութիւնն ներու շատ պատահած վունդներ են եւ կորածեան որոգայթներ : օրնը տպիսութենին յառաջ գալրվէ մարդուն բարեմանութիւնները մերկաց ցանիք կը ճգնին միշտ : Այս կը մեր կացունեն զեք ու բոլոր բարեմանութիւններէց առաջինուութիւններէց : Ես կը զեկեն քեզ համար պատրաստը առա երգանկութիւններ , եթէ զանոնց թողար իննատութեան ցապահնինք :

Այս զբդիսեմ թէ այն գիրուածու մը երգաւած երգին ու մասը կամ յատկաթիւնը գովեմ որ բարդութիւն գովանթեան և արժանաւոր : Այսցը տնոր ցանկովի եղանակը և գեղցեցիկ իմաստը⁽¹⁾ . արդեօք անմոռանուլի յիշատակ մը և անզրաւ ու բախտութիւն մը շարժնցնց ձեւը սրտինի իմ սրտի մէջ ալ : ինչ որ արդին իմ սրտի մէջ կը զգամ գորոցական երգ մի և պար ու որուն մէջ յարտիք կը փայլի բարեխիշտակ հետ պնակին հոգացն վեհանթին ու հայրենատութիւնը . յիրաւի լողզին սիրութեան ու առաջ երգ երգուած է :

որ հայրենասիրութեան յիշատուկեն րա կը լիցունէ , և գէաց ՚ի երկինք կը վերցունէ : Թարմառուաթ կիթերը կը շեռ ջուցանէ , և մինչ մարդուս սրտին խորց տգդելով՝ ազնուագոյն խաւառներ կը գործուացնէ : որով մարդուս փառքն ու պատիւը կ'անմօհացնէ , և բաղդարաժողով ընկերութիւններու օգուատներ կը մասակարարէ : Վրական սեօի որը տերու մէջ անյազդողդ արիւթիւնն կը անկէ , և իդական սեռաբն սրտերուն մէջ հայրենասիրութիւն եւ շնորհապարտ գոհութիւն կը բռապարնէ .

(Օրինակ. Դպրոց գնալու օդատակաւորութեան վրայ այսպահ ինաւելսութեայ , այ շեմ ասարակուսիր ձեր համարուն ու հաւանութիւնը ստանալու ու .

Ասկախնող. — Վրգեն թէ ձեր համազիւ խօսքերէն , թէ դիպուածով մը երգուած երգին աղդեցութենին սիրութու լուսած և գորոց վազելու և գիրը կարգարու եռանգը կը վառի զգացմանն մէջ ու ուստի գոհ եմ և միանգամայն շնորհացարս , թէ ձեր եռանցուն խօսքերուն մասին : և թէ լուսիկի պայեցնութեան , որիմ այսուհետեւ գէաց ՚ի առաջինութիւն գիւմըս պատճառ եղաք :

ԱՅ ԱՅ ԹԻԿ ԵՐԵ ԵՐԳՈՒԱԾ

Բ Ե Ր Ո Յ Ե Կ Ե Ն

ԸՆԴՀԱԳԻ ՈՒ ՔԱՇԱՔԾԱԿՄԹ ՊԱՏԱՆԻ

(Հարծանակութիւն : մէս թիւ 7)

« Իրաւցնէ առարինի ու քաղաքակիրմէն մարդ մին էր Ակրոլիէն , պատասխաննեց գեղին մեծը : Աչ ներքուատ միայն կը պատելու զիշտուած՝ այն ու արտօքին բարեգործութիւններով , գիտալով միանգամայն որ առենին աւ շնչիք ջերմեռ անդէ ու կրծնաւեցայն կիրաւի կողմէն իր մերձաւորին իւա-

րենիյն կերպով ու կարեկութեամբ և մարդասիրութեամբ կը վարուեր առ մեծուն հետու ինչպէս փշտանին նայ պէտ մնուացիանին հետու ոչ հայտուած տին այլ արգեւածը միայն կը նայեր : Խարինները կը սիրելու տիրարաց ցաւուակից կ'լոյցը ու շարուց կը կորեկիր և կը ջանաբառ ու զըլեր + խման ցաւուակ

ուներ : բայց բարեկամ խիստ քիչ . բարեկամ կը համարէր իրեն ամեն բարեբարս ու առարինի անձնիքը . թէ պէտ և հեռառոր ու անծահօթ ըլլու յին իրմէ : Վզքատները կը յարգէր . Հարուսաներու վրայ չարախօսութիւն չէր ըներ . խանարհաց հետ կը կենակեր և զօրաւորսց կը հնադժնդէր . զամեն քը հաձեցնել կը փափաքէր . և գոհ էր թէ իր և թէ այրոց վրայ . կը ջանար զուրիշը իրեն երախտապարտ ընկել , քան թէ ինքը ուրիշի պարուրիկան ըլլու . գոհ ընել զուրիշը , քան եթէ ինքինքը :

Այս ու առելութեան ինչ ըլլութ չէր գիտեր . կախներէ կը զգուշանար . հպատութիւն ըւներ՝ վասն զի կը հաւատար Աստուծոյ , և ոչ նախանձ՝ սրովհետեւ ընկերակիցները կը միրէր . Այս միայն կը ներէր նախատանաց՝ այդ և ոչ կը ներզնար . եթէ խօսրով կամ գործքով մէկու մը անիրաւութիւն ըրած ըլլար՝ յսնցոնիքը կը խոստավանէր , ու կարեի եղածին չափ շրւտով կը հաշաւ էր :

Ա լրեսէն յայտնի կը տեսնուէր պարզ հանդարտ , անկեղծ ու բարեխիրս մարդ մ' ըլլութ , ոչ դաժան էր և ոչ ալ հպարտ , ոչ բիրտ և ոչ երկչուա . իր անձնին վրայ ունեցած բնական վրատահութեամբը ուրիշներուն ալ վրատահութեանը ու մեծարանացն արժանի եղած էր . Անփոփոխ բնաւորութեամբ , որ և իցէ գիլպաւածի մէջ ոչ մէկ բանի կ'ուրախանար և ոչ մէկ բանով կը տրամաէր , վասն զի՝ Աշխաց . Կ'ըսէր , ամէն դիպուածոյ նետեանոց գիտնաւ . զար անձամ ընդ է բարդ է բարուի . և ինչ որ երեւ արախացոյ՝ այսոր է ըստրեցնէ . Այսուած իր ըստը գիտք . Ալլութ իր պարուրութեամբ յայտնելով մէկ պահանձուածին ու զղելուն համար :

Ալլութեան խորաց , բայց սապահնեն ուշադիւլը և ոչ զինը յանցառոր էը սեպէ , այլ եղածին ձոր ընել էլ մարծէ :

Ինտանեացը մէջ ունեցած տհաճութիւնները կը ջանար որ անէն գուրս չէլլեն : Արտի զուարթութիւնը մայիսի արեւուն կը նմանցցնէր , որ փշութէն վարդէր կը բողոքովիշ + աս պատճառաւ տօն օրեր իր սրդիքն ու գեղացւոց տղաքները հետա առած կը շրջագայէր . վերջը , եթէ ժամանակ ունենար , կ'ըսկուէր երկրիս ու երկնքին վսեմ գեղեցիկութեանը վրայ մտածել և կը փափաքէր որ ամեն-հանգիսի ուազուարթութիւն օրերն Այսուծոյ փառք ասլով և իրեն գործոց հրաշալեցը վրայ զարմանալով ունցընեն մարդիկ : Դուռ ծափք ինչնեւ նետապնդ երթալու , իմ նոր պիտարան ըլ պեմելը համար + կ'ըսէր մէջիք . և ահա միշտ այլիբուոր առջեւն են այնպիտ նպաներ՝ որ շատ ասելի ինքին ոյն են . զանգին ու վարդագյու որլուցը ինիստուն և ոսկեցջ արթենուածը . աստըլարդը Գիլլըր և ընյալեցոյիւն համերադրութիւնը , ծովական գործան մէջ ծիծալը և պատրան ընալու ըստրեանիւնը : Կը խորհրդ ածէր թէ՛ ոչ երբէք պէտք է առ ա ըսել , այլ միշտ ճշմարիուր . և երբ հարցուցին իրեն թէ՛ աւելի սր առաքինութեան պէտք է վարժեցընել զպատանիս . պատասխանեց՝ Համբերութեան :

Թէ՛ որ մէկը վասն գէշ խօսէր , փոխանակ չարիք մտզթելու . շնորհակալ կ'ըլլար իր պակասութիւններերն յայտնելով այնպէս զինքն ու զղելուն համար :

Աթէ գիտնար որ մէկը կարօտութիւն մը կամ վիշտ մը ունի , աղացանաքի չէր սպասեր , այլ կ'օգնէր կը միին թարեր եռանդեամբ և սիրով , վեհանձնութեամբ . և ի ծածուկ + գիտնալով որ Ծար առողջը կրկնն առած կ'ըլլար . Կարողութիւնը շատ չափաւոր էր :

Կյիտասամրդութեանը ժամանակ հարապիկութեամբ ու խնայողութեամբ բաւական հարստութիւնը անբարեր էր ։ բայց իր ընկերակիցներէն մէկուն ըրած սխալը վաճառականութենէ ինկաւ ։ Աերավիշն այս գժրազդութեանու անխռով սփռով համբերեց, մոռածելով որ գրքիրազդութիւններն ։ Վատուած կը խռուրէ ։ և Վատուած բարի է, ու որ մեր բարեւոյն համար կը խռուրէ, այն երանելոյն նման՝ որ մէկ թեւը կոտրած ժամանակ՝ միւարերկինք բարձրացուցած շնորհակալ եղաւ ։ Վատուածոյ որ վիզը չփորտակիցաւ, և կործնցածին վիզ լալու տեղ՝ մնացածովը ինքզինքը միսիմարեց։ Ուր ուրեմն ըստ առաջ ծիւ թէ խռարին, որ հանդիլս, աս տեղս քաշուեցաւ, ծախիքերը շափաւորեց, խաղող ու քիչ բանի փափաքելով իրեներուն ապրուատին համար բաւական եղածն հոգաց, առանց պարտոքեր դիվելու։ Ոխայն պարտին առատիկ կը վսինար որուն համար կ'ըսէր. Լին պարք ըսնիս, ունեցած երդու բանի համարից ալ հարապէ ։

Վնձամբ իր գաշտերը կը մշակէր, տես սա սպիտիները և իրաւցնէ պատիկ էն։ բայց որչափ թութեր ու որթեր ունին, գեղեցիկ կարգաւ. բոլորն ալ իրենն են, և բարեգործութիւն մը կը համարէր իր ստակովը գեղացւոց վիճակը լաւցընել։

Ժ Ա Մ Ե Ը Կ Ե Գ Ե Կ Ե Վ

Հ ա վաղարիս Ա սեմ. Փաշան օդափունութեան պատճառաւ ուղեւորեցաւ ՚ի Յասպէ։

— Ի աւարիայի թագաժառանդ իշխանը սուրբք քաղաքա ժամանեց, եւ, ինչպէս կը լսուի, մոռադիր է շրջագալ յեւ. Պաղեատինի մէջ և նշանաւոր

Գեղացւոց հետ կենցաղավարելով կը ջանար իրենց սիստմերն արմատափի խլեւ, կ'ու զէր որ ծերոց սովորութիւնը մեծարեն, բայց ներենն ալ փորձեն ՚ի բաց թաղլով այս խօսքը թէ՛ Ո՛վա պաղես, պատաժ են ։ Եկրամի որդերը ըստ կերպութ պահելու պառավելուն աղեկ պատուաստելու և որթերն յօտելու լաւ ։ Կերպէր կը սովորեցնէր իրենց ինքը սովորեցուց մէջու պահել, գետ նախնձոր մշակէլ, եղիձէ գերձան չենել, կենդանինեաց աղեն օգտակար կերպով գործածել. և ձմեռու ան պարապ օրերուն մէջ ընկանակ, չերեկ, ամուսիկ և կողովն շնենել, ողէկ երկրագործ մը պէտք է որ իր երկրին ամեն հարկաւոր եղած բանը մողիչ, կ'ըսէր։

Ու և իցէ բան կ'ու զէր որ իր տեղուարուի, և իւրաքանչեւը կան կարս աետց համար առանձին տեղ որոշաւած ըլլայ. Վսդիս անդին թողլով, պրեւու մնամբեւի տակ մնալով կը փճանան, կ'ըսէր ո զանոնք բնուռելու համար ժամանակ կը կորսուի, և անոնց իսանա փնդորութիւնը մնաց անկաննեռութենչան է։ Վէնէն շնչին բաներու վցրայ ալ խնամք ունենալու կը վարժեցընէր, վասն զի՞ լուժէ վայ լուղաւ բաները իրաւած են։

(Պիտի շարունակուի)։

աեղերը տեսնել. Յիշեալ իշխանը պատանեկութեան հասակի մէջ է և կը շընտայէ իրբեւ պարզ ձանապարհորդ, առանց պերճութեան եւ շոյլութեան։

— Ժառանգաւոր աշակերտներէն Պարրիէլ կարսպետեան խարբերցի,

Անգլիան Օսկովեան թյրակոցի և Ուար-
ռուտ Ուարուտեան Դամբովկացի ապ-
հաւատգութեան տուիճնան ստացան :
Քաջացոյ ենք, որ ոյս ժառանձրաւոր
ասրկաւագները սիրու ջաման փրենց
Խելքցական նորամուտ ասպարդողն
մէջ՝ օր աւուր կատարելապորտուիլ
և ապագացին մէջ պատիւ ընկլ Ու-
թուուր և Ուզին :

— Ա . Վ ճռուայս միաբան Արք . Խո-
յան վարդապետն ուղեւորեցար ՚ի Պօ-
չիս Պատրիարքական փախանորդութե՛
արաւորմիւ .

— Ա. Ամսացոյ Գառհակալ Ամեն
Քարտիացը ճայրտպոյն վարդապե-
տութեան առաջձան չնորհեց Գեր .
Ամէն Լափիսոպատին և Արժ . Տիմո-
թէոս փարգապետին . Գեր . Ամէն Լափիսոպատ ճայրտպոյն վարդապետու-
թեան առաջձանի ընդունելու թիւնը
իւր գեղեցիկ խորհրդավ և Ա. Կաթո-
ղիկոսի հաճութեամբ յետաձգած էր
Եպիսկոպոսանալու ժամանակ , որպէս
զի Ա. Ամսացոյ մէջ ընդունի , որ և
արդէն ընդունեց իւր փափոքանոց
համեմատու

— 11. Վթուայ Ամեն. Գահակա-
լը իւր անուանակազմութեան Տաղմ.
գարձի տօնախմբութեան որը Դեր.
Խաչակ Ըբքէպիակոպսի և Երժ.
Տիմոթէոս Քարտապետի Գահիրէ Ժա-
մաննեուն ու բախական լուրի տանա-

լով խոստացած էր քողար միտքանագ՝
կան Ութոյին յօստուկ և համեդիստուոր
հոցիերոյթ պատրաստել տող ի պա-
տի յիշեալ Հարց ։ Երբ ողջամբ Ա. Վ. Ժոռոս Փամանեն ւ Պ. Կ. յա խոստական,
խնջաքը կոտայքուեցաւ տանցու Ամին,
ու ք հրաւիրուած էին քարպակին նաև
նաւոր ազգայինքը և Սորուոց Գերա-
եպիսկոպոսը ։ Հանդիսի մէջ կարդա-
ցու եցան քանի մի ճառեր և երգուե-
ցան ազգային երգեր ։ Խվերջ Վանեա
Պատրիարքը պրոաշորժ բարեմայթիւ-
թեամբ կնքեց հանդէսը հայցիրով
Վաստածային ամանդական ամենակերպ բարիք
ները մեր համացն Ազգի և եկեղեցւոց,
մեր համայնք եկեղեցական և աշխար-
հական պաշտօնաւուաց և ու հասա-
րակ բոլոր հայկազուն ժողովրդեան
համար ։

— 11. անդր-մի է փետար որտուռական
լըստրի 998 թուղյն մէջ յարձակողուն
կոն յօդուան մը կորդացինք Ավճի
գէմ մը սահացն 11 խճի տպարդութիւնն
արդէն աւարտման հմասն ըլլուսի
ուրիշ մենդամի կը թնդունք մեր զար
տուց հմուռցու մը + Տառ ական է
միացն որ ուս այժմ համառ ուղիւ կ'ա
պահովը լնենք յիշեալ Յօդուածադիրը
և կը խոստանանք քաղ թէ անագուն
անցուաց պարտավճար ըլլուս :

WORCESTER WESLEYAN

“Այս Բարսակ գլուխթեան կամ
առ աեւն Ճարտառանութիւն:

Տրամադրանութիւն առ ձեռն
ամսություն պերսկանութիւն
Վաստակածն ամենին.

Ուստի ոս Աւոհայեցի և
Բանախստութիւնը աղջկանց :

Բանաստեղծութիւնն կատարելու դիմումն է ։

Յանկացողք կարող են գնել այն
դրեանքը, ինչպէս Աթոռէն Խյալին
և իւր գործակալներէն զանազան քա-
ղաքաց մէջ, մնանաւանդ ։ Ա. Վ անուշ
Պօլսոց գրաստանէն, որ Պարամիոց ։ Ա.
Վ անուշարիւ եկել լիցուայն քող է ։

Փէշտրակնեան մահտեփ Միքայէլ աղա :
Քայութեան Առաքէլ աղա :
Գէմանեան Պրիմէ է թէնսի (2 օրի .) :
Գէրետստեան Ենուղը աղա :
Գէրետէնեան Յովիանէն աղա Կիսարացի :
Գէ օկնեան մահտեփ Կարապէտ աղա :
Գիմտունի Յօհան աղա :
Գունանէն Յօրումին աղա :
Գուշորդիկնեան մահտեփ Յակով աղա :
Գուսաննեան Յօվհաննէ աղա :
Օստարաշի մահտեփ Գեորգի աղա :
Ֆրէնկեան Յակով է թէնսի Կիսարացի . (2 օրի .) :

ՀԱՅ ՓԱ

Գարեգինան Ստեփան աղա Ալիքի :
ՀԻՒՆ ՆԱԱԽԻ ՃԵՒ ԱՅՆ
Արժ . Մէսորդ վարդապէտ Մէրատեանց :

ՀԱՅԻԿԱՍՏԱՆ

Պ . Մաթևա Մալխանեան :

ԴԱՐԱԲԱՅԱ

Արժ . Արփասակիս վարդապէտ Մեդրակէնան :

ՄԱԼՉԱԲԱ

Աերովէեան Յովհակիս աղա :
Գիւսեպէնան մահտեփ Յովհաննէս աղա :

ՄԱՐԱԾԸ

Սուրբ Սարգսոս Էկերգեց վարժատան, նուէ էր ի՛ւնէ .
Յակոբէնան աղայէ որ Ալշէքսանդրիս :
Հանսըզեան մահտեփ Սարգիս աղա :

ՄԱՐԶՈՒԱՆ

Գէր . Յովհաննէս Արք Եպիսկոպոս Եղեսեան :

ՅՈՒՊ

Արժ . Աթանաս վարդապէտ տեսուչ :

Մատթէուսեան Յովհէփ աղա :

Ս . Մուշտակեան Ալիմն աղա :

ՆԵԿՈՍԻ ԴԻԱ

Գէր . Ղիկորս Արք Եպիսկոպոս առաջնորդական
ո վահանորդ :
Թանգարան միքանութեան Ղիկորիկիս :
Տէր Կարապէտեան Մկրտիչ աղա :
Տէր Միհանեան Եղիս աղա :

ԸԱՊԻՆԱԱՐԱՀԻՍԱՐԱ

Գէր . Աբրահամ Արք Եպիսկոպոս :

ՈՒՅՆԻՍ (ԶԵՑԹՐԱԲԻ)

Սուրբ Յովհաննէս Էկերգեց վարժատան . Նուէ էր
ի՛ւնէ . Յակոբէնան աղայէ որ Ալշէքսանդրիս :
Սուրբ Յակով Էկերգեց վարժատան . Նուէ էր ի՛ւնէ .
մահտեփ Նազարէթ աղայէ Ա . Գափամաննէ :
Սուրբ Լուսուրիք Էկերգեց վարժատան . Նուէ էր ի՛ւնէ .
մահտեփ Նազարէթ աղայէ Ա . Գափաման :
Սուրբ Վասուածանին Էկերգեց վարժատան :
Սուրբ Սարգսիս Էկերգեց վարժատան :

ԶԱՆԱԳ ԳԱԼԵ

Թագման աղա Յակովընան :

ՊԱՐԱՏԱ

Խիկէնստէրեան մահտեփ Խայրէկ աղա :
Խիկէնստէրեան մահտեփ Խակէնստէր աղա :

ՊԵՐՈՒՅ

Արժ . Արդէան վարդապէտ տեսուչ :

ՍԵԲԱՍՏԻԱ

Գէր . Կարապէտ Արքեպիսկոպոս
Արժ . Գեորգոս վարդապէտ :
Անդրու (մահտեփ) աղա :
Աշգանէան Մահմէտի Բարել աղա :
Տ . Թէնդըռունանց մահտեփ Մարտիրոս աղա :

ՍԵՒԵՐԵԿ

Արժ . Եմիրէմ վարդապէտ Եգէսիացի :
Եազու Յետրոս վարդապէտ :
Ենի գոնէեան Մարգար աղա Ակնի :
Խմբէնեան Գեորգոս աղա Մատնիցի :
Մանարդ Եմինի Կիրակոս աղա :

ՍԻՆԿԱՓՈՒՐ

Պ . Բարսէլ Յովհակիմնան :
Պ . Գէորգ Անդրէտան :
Պ . Խաչիկ Մովսէսնան :

ՍԴԵՐԸ

Մահտեփ Խորակէլ աղա վարժապէտ :

ՎԱՆ

Արժ . Յովհաննէս վարժապէտ Մամոսուննանց :
Առաքէնանց մահտեփ Մարտիրոսնան Մարգար աղա :
Խամսութեանց մահտեփ Միկոտիչ աղա :
Պաշէնանց Գէմիննէս աղա :

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Գէր . Յակով Արբարան Արքեպիսկոպոս :
Գույում մեռնց Օհան աղա Յամենէցի :
Թէր Ֆէնիքնան Մկրտիչ աղա Յամենէցի :
Ճանապան Առաքէ աղա :
Միհանեան Յովհաննէս աղա :
Պապոց մահտեփ Օհան աղա :
Տէր Գիրդորեան մահտեփ Կարապէտ աղա :
Տէր Յակոբէնան Վարդան աղա Յամենէցի :

ՏՐԱԳՈՅՆ

Գէր . Մերոպա Արքապիկոպոս (2 օրի .)
Արժ . Գրիգորիս վարժապէտ :

Բարեկամիս Լ . Կարոյի :

Ա . Մէսորդ վարժապէտ :

Գապարեան Յակով աղա :

Գրիգորէնան Յակով աղա :

Խրացէնան Վարդան աղա :

Կիրսիկնան Կարապէտ աղա :

Մահման Մահմանիկ աղա :

Մէջաւորեան Սարգիս աղա :

Միհանեան Յօհաննէս աղա :

Յակոբէնան մահտեփ Սանիկան աղա :

Ս . Մէլքոնութեան Խաչիկ աղա :

ՓԱՐԻԶ

Թիւրապէտ Գեորգոս աղա :

Յակոբէնան Մարգար աղա :

ՔԻՇՆԵՐ

Արժ . Գրիգոր վարժապէտ տեք Սակիաննանեան :

Ա.Ր.Ա.Ր.

ՑԱՆԿ

ՕԳՈՍՏՈՒ

| | |
|---|---------|
| Գեր. Իսահակ Ալբետիսկոպոսի և Արքանապատիւ. | |
| Տիմոթէոս վարդապետի վերադարձը Հայէց | |
| պանէն | 169—173 |
| Դառ. և Տաղաչափութիւն բնդ վերադարձ Գեր. | |
| Հարց | 173—176 |
| Տեղեկութիւնք Տարօնէն | 176—178 |
| Արգելք Անթերցման Ա. Գորց | 178—180 |
| Բարեկամութիւն Ա. Բարսղե և Ա. Գրիգորի | 180—182 |
| Կենսագրութիւն Պապօալայ (Հարուստիվէլ) | 183—186 |
| Բանախոսութիւն քանի մի գրիորդաց մեջ | 186—189 |
| ԲԱՐՈՅՑԱԿԱՆ Առաքինի և Տաղաքակիրթ պատպահի | |
| (Հարուստիվէլ) | 189—191 |
| ԱԱՐՄԱՆԱԿԱՆԻՒՐԱԿԱՆՔ | 191—192 |
| Նորատիս մատեանք : | 192 |

ԲԱԺՄԱՐԴԵԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Արեգ առեւ ամիս կը հրատարակուի 24 երեսէ բաղկացեալ ութածաց թղթով.
- Բ. Տաղեկան գինն է երես արժամթ լրեմինին հանգեցն հանազարին եամբ բանց, կանխինք վնարելին.
- Գ. Զատ աւետակ առնել աւարց, պետք է առն մեկ տեսքն ցըս պահպան վնարել: